

ՍԻՈՆ  
1935


434 - ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935  
ՐԱԳԱՐՁԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԻ ՀԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

# Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՀԱՅ ՊԱՅՐԱՐԳՈՒԹԵԱՆ





# Ս Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ



ՆՈՐ ՇՐՋԱՆ

Թ. ՏԱՐԻ 1935



~~244~~

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱԴԷՄ

# Ս Ի Ո Ն

Յ Ա Ն Կ Ն Ե Ի Բ Ո Յ 1935 Տ Ա Բ Ե Ո Յ

## Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն . —

<b>Ա. Սահասեան.</b> — Հայկական - Կովկասեան Մեծադպրոցութեան հին շրջանը.	308
<b>Գարեգին Աբեղա.</b> <b>Յովսէփեան.</b> — Հաղթատի դպրոցի մի զուխ գործոց. (Գեառաշէնի Աւետարանը)	124, 188, 279, 311
<b>Թ. Ե. Գ.</b> — Գիրը իր երբեակ խորհուրդին մէջ.	229
<b>Ծոփական.</b> — Կորիւն եւ Մակարայեցոց հայ թարգմանիչը.	131
<b>Հ. Անտոնեան.</b> — Լեզուի համառօտութիւնը.	154
<b>Մ. Ե. Ն.</b> (Հրատարակող) — Պօղոս Պատրիարքի ինքնածնագիր մէջ յիշատակարանը.	156
<b>Մ. Ե. Ա.</b> — Աստուածաշունչի հին թարգմանութիւնները.	192, 256, 276
«Կապպաթան» Հայ Մատենադրութեան մէջ.	305
<b>Յուսիկ Աբրեղայ Աւետիսեան.</b> — Յովհաննու Ոսկեբերանի Եսայայ մեկնութեան հայ թարգմանութեան նորագիտ մասը եւ քաղ-դատութիւնը ընդ յայն բնագրի.	21
<b>Յիւսէփ Վ. Գ. Ն.</b> — Հայերէն նշանագրերու ծայնական արժէքի մասին.	220

## Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն . —

<b>Արտէն Նրկար.</b> — Սիրտս բեզմէ բղիւնցաւ. Տաղ ցնծութեան եւ յիշատակի	103 180 210
<b>Արայոյ Աբրեղայ.</b> — Գիրքերու Գիրքին.	340
<b>Շղուտող Գօլթանեան.</b> — Վերջին Սիւնը.	380
<b>Շղիվարդ.</b> — Տեսիլը Ս. Սահակ Պարթեւի. Բաժանում.	82 180
<b>Թ. Ե. Գ.</b> — Պողիկոսու. Albert Samain. — Զմրուխարը. Sully Prudhomme. — Մեծ Արջ. Mauris Mardelle. — Պատկերաշարը. Իրիկուան հանդարտութիւն.	51, 115, 177, 149 273 273 302 303
<b>Հրայ Գաբարեան.</b> — Յայտնութիւն. Երգ առ ոգին բերկրութեան (քաղմ.)	153 219
<b>Ծ. Պ. Կական.</b> — Աստուծոյ Եունչով — Օրհնասացութիւն.	85
<b>Պարոյր Հայկազն.</b> — Նոր Գիրքը.	246
<b>Վահէ Վահեան.</b> — Երգ Զարթումի. Մահկանացու ցանցէն անդին. Կեանք, ա՛հ, ներէ՛... — Որք Զարդարեցին.	17 17 380 330

## Գ Բ Ա Կ Ա Ն . —

<b>Գ. Օշական.</b> — Երբ պտտիկ են. Նարեկը. Հրաշքը. (Մեր օրերու արամախասութիւն). Այն օրերուն. (Խորհուրդ).	18, 54 250 348
---	----------------------

## Ե Բ Ա Ժ Ե Տ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն . —


<b>Եսեան Պէրպէրեան.</b> — Կոմիտաս Վարդապետ. անըր եւ գործը.	382
<b>Սպիրիդոն Միլիբեան.</b> — Եկեղեցական երգ.	316

## Ի Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն . —

<b>Ապրիլու արուեստը.</b> Հայրապետական Պատուիրակը. Անձնաւորութիւնը. Աղուհայր. Պատգամ, եւ ոչ պատմութիւն. Երուսաղէմի ուխտաւորութիւնը. Ս. Գիրքը եւ քմերը. Մուծին մէջէն. Ի՛նչ հրաշալի մայրեր կան այս Գրիտոնեայ կիներուն մէջ. Երրորդ դարը. Յօրեկեանին բարոյականը.	1 37 69 101 133 165 207 261 293 325 367
---	---

## Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն . —

<b>Արայոյ Աբրեղայ.</b> — Տօնապատճառ.	213
<b>Ժ. Պ.</b> — Յիսուսի ուսուցումը ըստ համատե- սականներուն. Թագաւորութեան ար- դարութիւնը. Թագաւորութեան հիմնադիրը. Թագաւորութեան անդամներ. Յիսուսի հետեւիլ.	4, 41, 104 137, 171, 211, 266 297, 372
<b>Թ. Ե. Գ.</b> — Նայուածքին հրաշքը. Սրբոց Թարգմանչաց տօնը՝ Աւետարանի լոյսին տակ նկատուած.	111 375
<b>Մ. Ե. Ն.</b> (Հայագետ) — Ամսագրի տօնը կամ Լուսնատօնը հին Հրէից մօտ. Սփիւռքի Հրեաները. Մեսիական Պաղեստինի գաղափարական աշխարհագրութիւնը. Փարիսեցոց աղանդը. Դպիրները կամ Օրինաց Վարդապետները. Մաղուկեցոց աղանդը. Մարտաւորները.	10 44 106 174 216 270 301



146-98  
1934 6ա.հ

**Յիրան Վրդ. Ն.** — Յաւիտեաններու սկիզբը  
— Գրիտոսո ծնաւ. 7  
Յաւիտեաններու վախճանը  
— Գրիտոսո յարեաւ. 140  
Նովին Մարմնով յօղուածի մասին. 321

**Հ Ա Յ Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն . —**

**Հ. Ա. Տառեան.** — Միջերկրական քաղաքա-  
կրթութեան ազդեցութիւնը. 274

**Հ Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն . —**

**Մ. Յակոբեան.** — Սինկարուրի ամենէն հին  
եկեղեցին. 63

**Մ Ա Տ Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն . —**

**Թ. Մ. Գ.** — «Մարաշ կամ Գերմանիկ». 129  
«Պատմութիւն Հայկաի Ազգային գերեզմա-  
նատանց եւ արձանագիր հայերէն տա-  
պանագիրներու». 129  
«Տուցակ հայերէն ծնուագրաց Հալէպի Ս.  
Քառասուն Մանկունք եկեղեցւոյ եւ մաս-  
նաւորաց». 322

**Յ Ո Ւ Ե Լ Ե Ա Ն Ի Է Ջ . —**

**Պ. Ա.** — Բովանդակութիւն եւ խորհուրդ  
Հնգամասեանին. 12, 58, 119

**Պ Ա Տ Մ Ա . — Գ Ր Ա Կ Ա Ն . —**

**Սղիշէ Վրդ. Տէրտէրեան.** — Ս. Գիրքը դա-  
րերու մէջէն. 76  
**Ե. Օշական.** — Երբ հինները կը կարդանք.  
(Մանկութիւն յը). 79

**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն . —**

**Կ. Յ. Բասմազեան.** — (Արմէններու վարկածը). 224  
**Մ. Մ. Ա.** — Յակոբի ջրհորը եւ Ս. Փրկիչ ե-  
կեղեցին. 24  
**Ե. Կիւրեան.** — Նիւթեր Պուլկարաճայոց  
պատմութեան համար. 28  
**Յիրան Վրդ. Ն.** — Յաւերժական աշակեր-  
տութիւնը. 341

**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Գ Ա Տ Ո Ղ Ո Ւ Թ Ի Ի Ն Ե Ն Ե Ր . —**

**Վ. Մեյիբեանց.** — Երուսաղէմի կործանումը.  
Հրեաները ինչու և ի՞նչպէս կ'ըսենք. ցիւն  
ի բնէջ անկախութիւնը. 389

**Պ Ա Տ Մ Ա . — Փ Ի Լ Ի Ս Ո Փ Ա Յ Ա Կ Ա Ն . —**

**Ծ. Բ.** — Խաչումներ — Բանասիրութիւնը  
ի՞նչ ծառայութիւն մատուցած է պատ-  
մական գիտութեանց. 284

**Ե. Ռ. Պերդէրեան.** — Հայ Աստուածա-  
շունչը եւ Ոսկեղարեան Հայ Մշակոյթը. 9

**Ս. Յ Ա Կ Ո Ւ Ի Ի Ն Ե Ր Ս Է Ն . —**

**ՅՈՒՆՈՒԱՐ.** — Ամսօրեայ լուրեր. 30  
Բարեպաշտական նուէրներ. 31  
Պաշտօնական յայտարարութիւն. 32  
**ՓԵՏՐՈՒԱՐ.** — Ամսօրեայ լուրեր. 65  
**ՄԱՐՏ.** — Ամսօրեայ լուրեր. 99  
**ԱՊՐԻԼ.** — Ամսօրեայ լուրեր. 131  
**ՄԱՅԻՍ.** — Ամսօրեայ լուրեր. 162  
**ՅՈՒՆԻՍ.** — Ամսօրեայ լուրեր. 196  
**ՅՈՒԼԻՍ.** — Ամսօրեայ լուրեր. 226  
**ՕԳՈՍՏՈՍ.** — Ամսօրեայ լուրեր. 259  
**ՍԵՊՏԵՄԲԵՐ.** — Ամսօրեայ լուրեր. 291  
**ՀՈԿՏԵՄԲԵՐ.** — Ամսօրեայ լուրեր. 324  
**ՆՈՅԵՄԲԵՐ.** — Ամսօրեայ լուրեր. 362  
**ԴԵԿՏԵՄԲԵՐ.** — Ամսօրեայ լուրեր. 396

**Տ Խ Ր Ո Ւ Ն Ի . —**

**Տ. Սմբատ Եպս. Գազզեան.** 67  
**Տ. Անդրէաս Վրդ. Լօբմանեան.** 68  
**Տ. Յակոբ Վրդ. Քաշճեան.** 100  
**Տ. Մատթէոս Եպս. Գայրզնեան.** 163  
**Տ. Վասիլիոս Եպիսկոպոս Ղպտոց.** 196  
**Տ. Կոմիտաս Վարդապետ.** 364  
**Տ. Շահէ Արքեպս. Գասպարեան.** 393

**Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք . —**

**Ամեն. Ս. Պատրիարք Լօր ճառը.** 197  
**Աւաջին հանդէս ժե. Գարազարծի Աստուածա-  
շունչի Հայերէն Քարգանտութեան.** 97  
**Երկրորդ հանդէս ժե. Գարազարծի Աստուածա-  
շունչի Հայերէն Քարգանտութեան.** 259  
**Երրորդ եւ վերջին հանդէս Սրբոց Քարգան-  
չաց եւ Աստուածաշունչի Քարգանտութեան  
ժե. Գարազարծի տօնակատարութեան.** 360  
**Երուսաղէմ — Անթիլիաս.** 226  
**Ի նպատ Մամբրիկի Քորախտարութեանին.** 228  
**Չեռնաղբութիւն Անթիլիասի մէջ.** 194  
**Մայր Աթոռոյ Սրբազան Նուիրակը Ս. Աթո-  
ռոյ մէջ.** 395  
**Մեր պատկերները.** 16  
**Նոր ծնունդը Քիւններ Ս. Աթոռոյ հովա-  
ւոյն տակ.** 288  
**Նօթք եւ ինքը.** 159  
**Շնորհագարը Տ. Սահակ Կաթողիկոս Մեծի Տանն  
Կիլիկոյ ի Ս. Երուսաղէմ.** 160  
**Պաշտօնական հերթում.** 290  
**Տ. Հմայեակ Աւագ Գահանայ Էքսերճեան Յո-  
րմիւր.** 323  
**Տօնին խմբակարը (Թ).** 331

# Մ Ի Ո Ն, Յ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Թ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1935 - ՅՈՒՆԻՈՒԱՐ

ԹԻԻ 1

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱՊՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ



Երբք չենք մտածեր այս վեր-  
նազրին ներքեւ հասկնալ առողա-  
բանութիւնը, կամ կեանքը գիտա-  
կան կանոններու հետամտութեամբ  
եւ զործադրութեամբ սովորն եւ  
հեշտ ընծայելու աշխատանքը: Ա-  
տիկա, իբրև զործ, իր կարգին, եւ  
համեմատ իր կերպին, ունի ան-  
շուշտ իր որոշ կարեւորութիւնը:  
Բայց, ինչ որ ալ լինի իր արժէքին  
մասին շատերուն կամ ամենուս  
տեսութիւնը, սոսկ միջոցներու վե-  
րաբերող և անոնց միայն նուիրուած  
հոգացողութիւն մըն է. մինչդեռ  
կեանքին արժէքը կը կշռուի իր  
նպատակովը, որ զազափար մը  
պէտք է լինի, և ատոր համար նոյն  
իսկ, էապէս և իրապէս, զերս-  
զանցօրէն աւելի բարձր և զեզեցիկ:

Ապրելու արուեստը, հետեա-  
բար, այն ջանադրութիւնն է նախ,  
որով մարդը, իբրև բանաւոր և ա-  
զատ էակ, իր կարելի լաւագոյնը

կ'ընէ, որպէսզի իր կեանքին իբր նպատակ կէտադրէ ազնուագոյն զազափար մը.  
և յետոյ, հոգիին բոլոր կորովովը անոր ուղղելու գիտակից այն ճիգը՝ որ մար-  
դուն մեծագոյն բարոյական արժանիքը, զայն կենդանիներու դասակարգէն դուրս  
և բարձր հանող յատկանիչն է:

Աննպատակ չէ արդարև այս վերլիններուն կեանքն ալ. և այսպէս կա-

րելի է ըսել դեռ ամէն իրի համար, որ ներս մտած է անզամ մը գոյութեան ոլորտէն. բայց մինչդեռ անոնք սահմանուած, աւելի ճիշդ՝ ճակատագրուած են նպատակի մը, որուն կը մղուին անզիտակցաբար, մարդը ինքն ալ բաժին մը կամ գեր մը ունի ճշդորոշմանը կամ ընտրութեանը մէջ իր կեանքի նպատակին՝ որուն կը դիմէ աւելի գիտակցաբար կամ ընազդօրէն, այսինքն ինքնեկ բայց նոյն ատեն խորհրդածեալ ձգտումով մը, որ ապրելու արուեստին թէ՛ տաժանքը և թէ՛ բերկրանքը կուտայ միանգամայն իրեն :

Այո՛, հարկ է որ կեանքին նպատակը զազափար մը միայն լինի. ու, ճիշդ ատոր համար, անհրաժեշտութիւն մըն է կեանքին վրայ մտածելու պէտքը: Առանց մտածումի, այսինքն անխորհուրդ կերպով վարուած կեանքը կրնայ ըլլալ ամէն ինչ, բայց ոչ բնաւ կեանք: Կեանքին ամենէն բացորոշ ապացոյցը մտածումն է: «Կը խորհիմ, ուրեմն կ'ապրիմ»: անկորնչական ճշմարտութիւն մը կը պարունակէ Տէքորդեան այս վճիռը: Մարդուն մէջ բուն կեանքը կը սկսի այն վայրկեանէն՝ երբ իր ինքնութեան զգացումովը կը լուսաւորուի հողին, այսինքն իբր մարդ կը սկսի խորհիլ իր մասին. ու ո՛րքան աւելի լայննայ ու խորանայ այդ զգացումը, այսինքն ո՛րքան աւելի պայծառօրէն ճանչնայ մարդ ինքզինքը, ա՛յնքան աւելի ընդունակ կ'ըլլայ արժանապէս ապրելու: Բարոյականութեան հիմն է արդարև ինքնաճանաչութիւնը. անհրաժեշտ է որ մարդ ներքնապէս ճանչնայ իր անձը, զայն բազկացնող հողեկան վիճակները. ու, ամենէն աւելի խելամտի իր կոշուսին, որպէսզի, գիտակցելով իր իրաւունքներուն և պարտականութեանց, ըստ այնմ կարենայ թափ տալ կամքին, գործելու համար բանականութեան լոյսին տակ: Անխորհուրդ կեանքը խաւարին մէջ խարխափանքն է. ու ասիկա՛ ոչ միայն անհատներուն, այլ նաև համայնքներուն համար: Դիտեցէք պատմութիւնը, ու պիտի համոզուիք թէ ժողովուրդներու կեանքին մէջ պատահած ամենէն շքեղ թէ ու տկար շրջանները այն թուականներն են, ուր միտքը, կորսնցուցած իր տիրապետութիւնը մարդկային բարոյականին վրայ, թոյլ տուած է որ կիրքն ու նախապաշարումը ուղղութիւն տան անոր:

Պէտք է ստիպենք ինքզինքնիս՝ խորհելու կեանքին վրայ. և առաջին ազդումը՝ զոր անոր խոկումը պիտի տայ մեզի, սո՛ համոզումը պիտի լինի թէ ոչնչութիւն կամ ունայնութիւն չէ ան բնաւ: Հիւանդոտ մտայնութեան կամ արատաւորեալ հողոյ վիճակ էր պարզապէս հին կրօններէն ոմանց և փիլիսոփայական դպրոցի մը այն իմացումը, որոնք աշխարհը նկատել տալով պատրանքներու քառս մը, և կեանքը՝ ամենէն խաբուսիկ իրականութիւնը, անոնցմէ ժամ առաջ ձերբազատուելուն մէջ կը ցուցնէին երջանկութիւնը: Ճշմարիտ կրօնը և առողջ մտածողութիւնը բարեբխտաբար ընդ միշտ ճշգրեցին բարոյական մարդուն տեսակէտը այդ մասին: Մարդոց անհամեմատ մեծամասնութիւնը, Հաւատքէն և ուղիղ բանէն լուսաւորուած, վարժուած է այլ ևս մէկին և միւսին մէջ միանգամայն տեսնելու որչափ ամբմինին նոյնչափ և հողիին համար անխաբ իրականութիւն մը, լի անհուն պատեհութիւններով՝ ճշմարիտին, բարիին և գեղեցիկին ըմբռնումովը բարձրացնելու համար անհասն ու ընկերութիւնը:

Արդարև՝ ո՛րքան ալ ամենի լինի վիշտը, որ կը փոթորիլ երբեմն ամենուն շուրջը, որչափ ալ դառն լինին յուսախարութիւնները, որոնք կը քամեն յաճախ

մեր ոգիքը, դեռ իբրևուհի կայ ըսելու թէ աշխարհի մէջ նոյնչափ շօշափելի է բարին՝ որքան է չարը. թէ անհամար ատաղձ կայ հոն՝ բարիին ալ իրապաշտ վէպին համար: Անկարելի է չզգալ սէրը, որ կը շնչէ տիեզերքի մէջ, երբեմն ամենէն չկարծուած ուղղութիւններէն նոյն իսկ: Ոչ. հակառակ ցաւի անասման սաստկութիւններուն, աշխարհ նորէն կը մնայ անհուն Բարութեան գործ մը, ուր նախանամութիւնը յոյժ տպաւորիչ կերպով ինքզինքը կը հանդիսադրէ ստէպ:

Վիշտ կամ վայելք. այս երկուքէն ո՛րն ալ լինի դերակշռօրէն կազմիչ տարրը կեանքին բաղկացութեան մէջ, խրատ մը կամ դաս մը պէտք է լինի անվրէպ իրենց ազդեցութիւնը՝ մեր բարոյականին վրայ, առաջինը՝ քաջութեան, և երկրորդը՝ դէպի գգաստութիւն տանելու համար միշտ մեր միտքը: Այն ատեն է որ սխտի կարենանք այնպիսի կացութեան մը մէջ դնել ինքզինքնիս՝ որ մարող երգի մը կամ փախչող ամպերու պէս չանցնին մեր օրերը. այլ իրենցմէ ետքը թողուն անոնք իրենցմէ և նոյն իսկ մենէ աւելի երկարատեւ բան մը, արդիւնք մը, մեղի և այլոյ համար մանաւանդ յաւէտ օգտակար:

Անկամ մը որ այս մտածումը բազմի մեր հոգիին մէջ, պիտի հասկնանք իսկոյն թէ «Կեանքը ոչ թէ անցըւած այլ օգտագործուած ժամանակն է ինքնին»: Ժամանակը օգտագործել՝ այս խօսքը պէտք է նշանակէ սա՛ միայն. անշարժ յուլիտենականութեան մէջ սուղուող այդ շարժուն և սահմանաւոր տեւողութիւնը վերածել բարի գորութեան մը, որմէ հոգեկան եւ բարոյական շահեկանութիւններ ըլլին թէ՛ ներկային եւ թէ՛ ապագային համար: Ժամանակը պատտուն է, ըսած է Ֆրանսէլին, որմէ կը շինուի իւրաքանչիւրին կեանքը, մեր բարոյական և իմացական կարողութիւններուն միջոցաւ, ամէն մէկին յօժարութիւններուն կամ հոգեկան յարմարութիւններուն համեմատ: Աւելի պարզ պիտի ըլլար ըսել թերևս. ժամանակը կտան է՝ որուն վրայ ամէն մարդ պարտի նըկարել պատկեր մը, որ իր կեանքը՝ իր հոգիին պատմութիւնը պիտի ներկայացընէ. այդ պատկերը այնքան աւելի խօսուն պիտի լինի և կենդանի, որքան աւելի հարազատ արտայայտութիւնը լինի մաքուր և ազնուական մտածումի մը:

Այս թելը դա՛րձեալ կը տանի զմեզ ինքնաճանաչութեան հարցին: Ինքզինքը արտայայտել կարենալու համար պէտք է նախ տիրացած ըլլալ անձին. պէտք է ճանչնայ մարդ ինքզինքը, իր ձկտումներուն ուղղութիւնը. ուրիշ բառով՝ պէտք է դիտակցի իր կոչումին, գործ մը կարենալ կատարելու համար. կոչումին զգացումը յայտնագործուածն է անձի մը արժանիքին՝ իր իսկ նախ դիտակցութեան մէջ: Կոչում կամ անոր զգացումը չունեցող հոգին անդեկ նաւն է, որուն վախճանն է կա՛մ փշրուիլ խարակներու վրայ կամ կորսուիլ անգնառոյց:

Իսկ իր անձին տիրանալու համար անհրաժեշտ պայմաններէն մին է իսպառ տարամերժումը ճակատագրի գաղափարին: Մենէ դուրս եղած մութ եւ կոյր գորութեան մը ազդեցութիւնը մեր կեանքին և գործաճանութիւններուն վրայ՝ առողջ մտքին համար անհեթեթ վարկած մը միայն կընայ ըլլալ: Մարդս ինքն է որ կը ճարտարպետէ իր ճակատագիրը, Աստուծոյ իրեն շնորհուած կարողութիւնները գործածելով իր ազատութեամբ և իր բարոյական պատասխանատուութեան սահմանին մէջ: Ու չհաւատալով ճակատագրին մեր կեանք

քին վրայ ունեցած ներդրածութեանը՝ ո՛չ միայն պայծառ լրջսի մը մէջ զգացած կ'ըլլանք այդ պատասխանատուութիւնը, ինչ որ զերողանց ապացոյց մըն է հոգեկան պարկեշտութեան, այլ նաև մենք մեզի յարմարութիւններ ստեղծած կ'ըլլանք զօրացնելու մեր մէջ կատարելութեան ըզձանքը, որ ամենէն ազնուական և աստուածային ձգտումն է մարդկային հոգւոյն :

Որպէսզի կեանքը ստուգիւ կեանք ըլլայ, կրօնի, ընկերականութեան եւ բարոյականի գաղափարներով սոզորուն, պէտք է զիտնալ ըմբռնել զայն նախ իբրև խորհուրդի զործ մը, և յետոյ ընդունիլ թէ խորհուրդի օրէնքին և պայմաններուն զործադրութեանը մէջ է որ կը կայանայ ապրելու սրուեստը :

\* \* \*



# ԿՐՕՆԱԿԱՆ

## ՅՅՍՈՒՍԻ ՌՏՍՈՒՅՈՒՄԸ ԸՍՏ ՉԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Բ. Գ.ՌՈՒՆ

ՔԱԳԱՌՈՐՈՒԹԵԱՆ ԱՐԿԱՐՈՒԹԻՒՆԸ

(Շար. Սխմ 1934, էջ 377 էն)

Մեր նկարագրած թագաւորութեան Աստուածը թագաւորի մը օգտատուական գիծերուն տակ էջ միայն որ կ'երեւի. անիկա նոյն աստի սկիզբն ու երաշխաւորն է բարոյական օրէնքին՝ ամբողջ աշխարհի մէջ (Մտթ. Ե. 48) : Այդպէս է արդարև զհնապետը. այդպէս պէտք է լինին նաև իր հըպատակները. իրենց սուր պարտականութիւնն է անիկա, ու միևնոյն աստի փառաւոր առանձնաշնորհը : Յիսուսի ուսուցումին համեմատ, որ յընդհանուրն համաձայն է աստուածաշնչական ըմբռումին, Աստուծոյ՝ մարդուն մէջ իրականացող այդ կատարելութիւնն է արդարաբար, մարդուն ընթացքին համաձայնութիւնը աստուածային կամքին հետ, հոգեւոր ուղղութիւն՝ որ անբաժան է երկնից թագաւորութեան հետադարձութիւնն (Մտթ. Զ. 23) :

Ի՞նչ են անոր պտուղները հաւատացեալին ի՞նչ են անոր պտուղները հաւատացեալին

կեանքին մէջ : Ռարբինիւրը այս կէտին մասին իրենց բացորոշ տեսութիւնն ունէին. Աստուած իմ, կը զօշէ առաջին փարիսեցին, զոհանամ զքէն, զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանէ . . . պահեմ երկիցս ի շաբաթու, և տամ տասանորդ յամենայն ասացուածոց իմօց» (Ղկս. ԺԸ. 11-12) : Բայց այս արդարութիւնը, պանծացում կեղծաւորութեան և հպարտութեան, ըստ յայտարարութեան Յիսուսի՝ չի կրնար որնէ մէկը մտցնել երկնային թագաւորութեան մէջ (Ղկս. ԺԸ. 14, Մտթ. Ե. 20) : Արդարև, զպիւրնիւր աւանդութեան թունձը խառով մը այնպէս ծածկած էին օրէնքը, որ Յիսուսի առաջին զործը կ'ըլլայ վերջնիկ խափանիչ պատուիրաններու այդ դէպը, զօրս բերելու համար հարազատ սուրբ գրեւածքը. յանուն թուն օրինական իշխանութեան, սաստկացէս կը յարձակի անիկա անոնց վրայ որ, յանձնապատասխան վտահոսութեամբ մը, ինքզինքնին պաշտօնական արտոնանքնիւր կ'ընէին օրէնքին : (Ջոր օր. Մտթ. ԺԵ. 1-11) : Բայց ա՛ս է միթէ Յիսուսի Գրիստոսի գործին և քարոզութեան էտական կողմը : Փրկիչը բաւական կը համարի՞ արդեօք, իբրև հաստատրիմ գիտող մը, ելլել միայն Մովսէսի պատուէրներուն ու ծէսերուն : Առաջին նայուածքով, Աւետարաններուն այս կէտին մասին վկայութիւնը հակասական կ'երևի. կարգ մը հաստատանք կ'արձև զնտական օրէնսգրութեան յախտնեականութիւնն է որ կը հաստատեն, մինչդեռ ուրիշներ, ոչ նուազ բացորոշ, կ'ըսեն թէ ջնջուած է ան : Իրօք

ու, Յիսուսի՝ օրինական կրօնքին հետ ունեցած յարաբերութեանց հարցը աստուածաշնչական աստուածաբանութեան ամենէն փշոտ հարցերէն մին է. այդ մասին զանազան լուծումներ են առաջարկուած. ներուի մեկի՝ մեր կերակացութիւնը տալէ առաջ՝ նախ ցուցնել խնդրոյն տարբերը:

1. Մովսիսականութեան ամբողջական պահպանումը հաստատել բունդ յայտարարութիւնը: Յուսուս ըստած է թէ Յիսուս ջնջած է արարողական կարգը, աւելի զօրացնելու համար Սուրբ Գրոց բովանդակած յարոյսական տարբերը: Եթէ այդպէս եղած ըլլար, սա՛ պիտի ըլլար իր դիրքը. պահել է կախը, մէկիկ ընկելով երկրորդականը. միջուկը առնելու համար նեակը պատեսները: Բայց այսպիսի տյնքան ալ պատշաճ ընթացք մը դժուար թէ կարելի ըլլայ հաստատել Ս. Գրքի հատուածներով: Իրապէս, Յիսուս գտած է ի կատարել: Երբ օրինաց եւ մարդարէից՝ վրայ դրախտի, կարծես իր խօսքը մէկ ամբողջի մը՝ ամբողջութեան մը մասին է, որուն մէջ կը յայտնուի իր Հօրը կամքը (Մտթ. Ե. 17, է. 12, Թ. 13, ԻԲ. 40, Դկս. ԺԶ. 29): Ոչ միայն օգտակար կը գտնէ մանրամասնութիւնները, սկզբունքները ի լոյս հանելու համար, այլ կը յայտարարէ թէ երկինքն ու երկիրը պիտի ունենին, բայց օրէնքէն նշանախց մ'անգամ պիտի չանցնի (Մտթ. Ե. 18, Դկս. ԺԶ. 17): Այսպէս, սեւեռեալ ճշգրտութով մին է որ կը թուի հաստատել օրէնքին ամբողջական պահպանումը:

Արդ, ուշադիր լինել հարկ է, Սուրբ Գրքի այս հատուածները զկողացած կամ Քրիստոսի կողմէ անկարելի ցուցուած խօսքեր չեն: Յիսուս շատ անգամ ցոյց տուած է զետական արարողութեանց աստուածային արժէքը, թէ՛ խօսքով եւ թէ՛ գործնականապէս: Եթէ կը դատապարտէ, զոր օրինակ, փորձեցիներու ընթացքը, չի հրամայեր բնաւ սակայն չհնազանդիլ անոնց պատուէրներուն (Մտթ. ԻԲ. 2, 3): Յայտնի է թէ անոնք չափազանցելով ծէսը՝ կը նուակցենէին բարոյական օրէնքը. անհաւասարակչուութիւն՝ որուն համար Յիսուս անշուշտ կը մեղադրէ գանոնք, բայց անոր վտանգը մատնանիչ կ'ընէ անոնց, ո՛չ թէ որպէսդի անոնցմէ բան մը փոխուի կամ ջնջուի, այլ որպէսզի կատարեալ կեր-

պով և հաւասարապէս պահպանուին անոնք: Ամբողջ իր ուսուցումին մէջ, Յիսուսի գաղափարն այն է որ իր աշակերտները ճշդիւ կատարեն իրենց իբրայելացիի պարտականութիւնները (Մտթ. Ե. 23, 24, ԻԳ. 20): Ինքն ալ կը վճարէ տաճարին տուրքը (Մտթ. ԺԷ. 24-27) և իր ժողովուրդին տօներուն ներկայ կը գտնուի: Այս ամէնուն մէջ, անշուշտ, Յիսուսի դիտումն էր ցուցնել կարեւորութիւնը զգացումին՝ որուն արտայայտութիւնն են միայն այդ ձևերը (Մտթ. ԺԲ. 7): Այսու հանդերձ, որովհետեւ չին գտակարանն ալ արդէն միւսնոյն լեզուն կը գործածէ (Ա. Թագ. ԺԵ. 22, Սղմ. ԾԱ. 18, 19, Ովս. Զ. 6, ևն.), ճիշդն ըսելով, աւետարանական վարդապետութեան այս կողմը անոնք է. յիշուած հատուածները, միայնակ նորուած ատեններն, կարծես թէ օրինական կրօնքին պահպանութիւնն է որ կը յիշեցնեն:

2. Միւս կողմը, սակայն, բազմաթիւ յայտարարութիւններ ալ միւս իմաստին ոյժ կուտան, հակցնելով թէ Տէրը ոչ միայն յաւիտենական չի նկատեր Մովսիսականութիւնը, այլ ընդհակառակն ջնջած է գոյն իր բարոյականոյնն ու պաշտամունքով միանգամայն: Անիկա քանդեց անոր պաշտամունքը՝ սրբաբանին աւերածը ծանուցանելով (Մրկ. ԺԳ. 2), ինչ որ իր հետեւէն պիտի բերէր ամբողջ արորողական կարգին ջնջումը: Աւելին կայ. Յիսուս կանխաւ օրինականացուցած էր այս փոփոխութիւնը, ինքզինքը գերիվեր յայտարարելով տաճարէն (Մտթ. ԺԲ. 6), զոր ինքը՝ Մեխիան՝ պիտի կործանէ, անոր տեղը նոր մը շինելու համար. «Բակեցէք գտահարդ զայդ, և ես գերիս աւուրս շինեցից զգա՞ծ (Մրկ. ԺԳ. 8): Ինչ որ կը նշանակէ թէ եթէ Քրիստոսին մահը կը գտատարտէ ըմբոստ հրէշ յոյն իսկ, Տէրը իր յարութեան բը Աստուծոյ ժողովուրդին կուտայ ի փոխարէն՝ ճշմարիտ աստուածպետութիւնը, այն՝ որ ընդմիշտ կը տեւէ. իբրայելեան ինքնապաշտութեան զէմ սակեց անլի վճռական վերաբերմունք չի կրնար ըլլալ:

Միւսնոյն դիրքը կը բռնուի Շարժութիւն հանդէպ եւս, որուն՝ ինքզինքը տէր կը յայտարարէ Յիսուս (Մրկ. Բ. 27, 28, Մտթ. ԺԲ. 8), ատով իսկ ցուցնելով թէ

կ'առնէ անոր վրայէն պարտաւորելչ հան-  
գամանքը, զոր օրէնքը կը յանձնարարէր:  
Հետեւանքը, արդարև, խնդրոյ առարկայ  
չի կրնար ըլլալ: Երբ կ'ըստի թէ այս ինչ  
ծէսը մարդո՛ւն համար է շինուած, ըսել  
կ'ազգուի թէ անիկա մարդէն՝ կախում ունի.  
այսինքն թէ մարդ ազատ է զայն չզօր-  
ծածելու: Այս արարողութեանց յատկա-  
նիւը, Հրեաներու համար, սնոնց՝ մարդ-  
կային գնահատութենէ խուսափելն էր:  
Ուզեն չուզեն՝ պիտի ենթարկուին սնոնց:  
Հին Ուխտին մէջ, զոր օրինակ, չարաթի  
հանդիստին օրէնքը բռնարարողը մահուան  
պատիժ պէտք է կրէ (Յլ. լԱ. 14): Բայց  
եմբէ շարաթը մարդուն համար է շինուած,  
և եթէ Յիսուս, իր Որդի Մարդոյի հան-  
գամանքով, իրաւունք ունի սնոր մասին  
անօրինութիւն ընկել, ասկէ այն կը հե-  
տեւի թէ երբ մարդ կը կատարէ ձեւի մը  
խորհրդանշած բանը, խորքը ունեցած ըլ-  
լատով՝ ա՛յ պէտք չունենար երեւութիւն.  
որովհետև լրիւ ունի կեանքը, այլևս ար-  
տաքին կանոններու պէտք չի զգար: Խոչ  
մտածել սակայն սա միւս ուշադրուս յայ-  
տարարութեան համար. «Ոչ որ ինչ մտանէ  
ընդ բերանն՝ պղծէ զմարդ, այլ որ ինչ  
ելանէ ի բերանոյ՝ ա՛յն պղծէ զմարդ»: Այս  
խիղիարխութեամբ Յիսուս չի՞ կործանիր մի-  
թէ զևտական մաքրագործութեանց ման-  
րամասնեալ դրութիւնը: Արդ, այս երեք  
յեռակէտերը — տանարը, շարաթը և պատ-  
ուէրները — երբ հանուին, իրենց հետ կը  
փլչի օրէնքին մարդչի արարողական կազմը:


Բայց, Երբայեցոց կրօնքին մէջ, ծէսը  
այնքան սերտօրէն խանութած է բարոյա-  
կան պատուէրներուն եւ անոնց բազմա-  
ւորութեան հետ, որ երկուքը միասնարար  
անքակտելի մարդչութիւն մը կը կազմեն.  
կարելի չէ գտնոնք իրարմէ բաժնել, ա-  
ւսանց երկիկողելու գործարանաւորութիւ-  
նը, — միութիւն՝ զոր Յիսուս ընդհակա-  
ռակն կը ջանայ պահպանել միայն, «օրէնք  
և մարդարէք» ընդլայնական բացատրու-  
թիւնը գործածելով ստէպ: Ձեռնիլով արար-  
ողական կարգը, խորակած կ'ըլլայ օրի-  
նական կազմակերպութիւնը և՛ սակայն,  
խորայեւեան գրեւծքներու մի միայն բա-  
րոյականին հետ կապ ունեցող բազմաթիւ  
հատուածներ մինչև այդ մարդին մէջ ալ  
արմատական փոփոխութեան մը հարկն է

որ կը զգայնեն: Փոխվրէժի օրէնքին, զոր  
օրինակ, որ աւին ընդ ական և ստասն  
ընդ ատամանս ըրերտ բունածնին մէջ կ'ամ-  
փոփուի, (Յլ. ԻԱ. 24, Մտթ. Ե. 38),  
Քրիստոս գէ՛տ կը հանէ տիեզերքունս սիրոյ  
ստատածառային պատուիրանը, որուն սահ-  
մանները անոր՝ այսինքն Յիսուսի սիրոյն  
ինքզինքին պարտադրած սահմաններն են  
միայն Վասնզի ատոր մէջ, մասնաւորաբար  
սպանութեան և շնութեան պարտպանե-  
րուն մէջ եղածին պէս (Մտթ. Ե. 21, 22,  
27, 28)՝ Մովսիսական խօսքին միայն պարզ  
հոգեկանացումը չէ որ կայ, այն պատուէ-  
րին՝ որ վարքին վրայ իր ազդեցութիւնը  
ի զորմ զնկելով հանդերձ, կը թափանցէ  
կ'երթայ մինչև հոն ուր կիրքերն ու ցան-  
կութիւնները կը բորբոքեն: Աւետարանա-  
կան սէրն է որ սեղը կ'առնայ ընտանեան  
ձգտութեան, միշտ ալ անձուկ այն բե-  
րութեան, որոնք ատելութեան կը փոխ-  
ուին, երբ բաղխին անբարեացակամու-  
թեան, անտարբերութեան: Այս տեղ Յի-  
սուս շատ աւելի կ'ընէ քան ինչ որ պիտի  
ընէր՝ տարածելով կամ ընդլայնելով. կը  
փոխանակէ, կը կերպագոխէ, նոր աշխար-  
հի մը գալուստը կը յայտարարէ:

Միևնոյն զիտողութիւնը կը պատշա-  
ճի նաև մտուանաթողութեան ըմբռնումին  
(Մտթ. Ե. 31, 32. ԺԹ. 3, 9, Մրկ. Ժ.  
2-12), երբ Քրիստոս, Հրից մասունչնե-  
լով օրինապատշաճութեան անցաւոր բնոյթը,  
անոնց կը յայտարարէ թէ այն պատուի-  
րանը՝ զոր իբր փտուս կը ցույցեն իրեն՝  
«Լալանս խտտարտութեան սրտից» միայն  
արուած է իրենց: Մովսէս, կ'ընէ անոնց,  
մարմնասէր մարդոց՝ հետ զորմ է ունեցած,  
որոնց՝ անօգուտ պիտի ըլլար ներկայա-  
ցընել սրտութիւնը, իր բարձրագոյն պա-  
հանջներուն մէջ: Բարոյական տարբեր է,  
ընդհակառակն, Փրկչին ուսուցումը. պէտք  
է ուշադրութեան անուս զեռ անզրկողութիւնը  
Մարիսի հատուածին, որ հաւա-  
նարար նախնական գաղափարը կը պարու-  
նակէ. «Եթէ այր արձակեցէ զկին իւր և  
արասցէ այլ, շնայ. եւ կին կ'իթէ կից յաւ-  
նէ իւրմէ և եղիցի այլու» շնայո: Յայտա-  
նի է թէ օրէնք մըն է աս, որ չի ճանչ-  
նար ոչ սեղմում և ոչ վերապահութիւն.  
ուստի մտուանաթողութիւնը գայն գործա-  
ղբողին մօտ կը ցույցնէ մեղքի այնպիսի

վիճակ մը, զոր Յիսուս պիտի չկրնար ընդունիլ Երկնից թագաւորութեան մէջ: Այնպէս է նոր օրէնսգրութեան զազափարական նկարագիրը, որ, Աստուծոյ կատարելութիւնը կանոն ընծայելով մարդկային կեանքին (Մտթ. Ե. 48), Քրիստոսի աշակերտին ցոյց կուտայ ձիւնապատ այն քաղաքը, որուն պէտք է հասնիլ, առանց սակայն աշխարհի տալու ամէն մէկին մատչելի քաղաքային իրաւագիտութեան մը սկզբունքները: Նոյնքան աւելի աչքառու է այս վարդապետութեան հակապատկիրը խորայիւճան օրինազրոյցի վարդապետութեան հետ, որ այնքան լաւ կը պատշաճի մարդուն բնական սրտին տկարութիւններուն (Մտթ. ԺԹ. 8): Այսու ամենայնիւ, Մեսիային զալուստովը դազրած են սարքկութեան և ազդեցութեան այդ ժամանակները: Օրէնքն ու մարգարէները կանգ կ'առնեն Յովհաննէս Մկրտիչի ասոյն (Մտթ. ԺԱ. 12-14): Քրիստոս մեկնիլն ու երաշխաւորն է գերազոյն բարոյականի մը, որ, երբ բազդատուի հինին հետ, կը նմանի ոյժէն ճարճատող նոր գինիին, զոր անխոհեմութիւն պիտի ըլլար կարկտուած տրկերու մէջ գնել, կամ նոր ասուիի կտորի մը, զոր կարելի չէ կարել հին զգեստի մը վրայ, առանց պատուածքներն աւելցնելու, և զգեստը նորոգել ու ուզելով՝ աւելի յոռի դարձնելու զայն (Մտթ. Թ. 16, 17, Մրկ. Բ. 21, 22, Դկս. Ե. 36-38):

(Շարունակելի) Ժ. Գ.



**ՅԱՌՔՆՈՒՄԻՆ ԵՒ ՅՈՒՄԵՐ**

Անճանապատկար մարդկային սպգեկ իյսարուած զոդոքիւն մ'ի: Անկից քաճունեչի առաջ իրեն դարձուր ինչ որ անկիս ֆլիի հսամար ըրած է: «Բայց ևս ոչ մեկին կախում չ'ունիմ, կ'ըսես, ևս աշխարհի անօգոտ մեկն եմ: Կը մտնամք թէ պիտի չկրնայիր երկրի վրայ ֆայը մը փոխել, առանց հոն գտնելու կասարեւորի պարտականութիւն մը: Ամեն անձամ որ փորձուիս կեանքին դուրս ելնել, ըսէ՛ դուն ֆլի: «Մեռնելի առաջ բարի գործ մըն աչ ընեն»: յետոյ, զնա՛ գտիր չխառն մը՝ օգնութեան, դժբախտ մը՝ միախարտեան, ընկճուած մը՝ պաշտպանութեան կարօ:

**ՅԱԻԻՏԵԱՆՆԵՐՈՒ ՍԿԻԶԲԸ**

**ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱԻ**

§ Եւ յախտեաններու վախճանին՝ Քրիստոս յարեաւ:

§ Բայց Ծննդեան տօնը, զոր կը հանդիսաւորէ Ս. Եկեղեցին, իբրև առանձին իրողութեան մը յիշատակը, կը պարտաւորէ զմեզ այս մէկ անգամով անդրադառնալ տիեզերական Մեծ Իրողութեան սկիզբին միայն — Աստուածայայտնութեան:

§ Շատ մը կրօններէ մէկուն, Քրիստոնէականին զաւանտութեան սահմաններուն մէջ ամփոփուած հաւատալիք մը չէ միայն, աստուածայայտնութեան հաւատալիքը որուն վրայ Աւետարանը կը կենայ: Եւ իր կրօնքին խորհուրդին քիչ թէ շատ թափանցած քրիստոնէան, այսինքն ուղղափառ քրիստոնէան, ինքն իրեն չ'արտօնէր խորհիլ թէ այլազան համոզումներու անհամար հետեղներէն մէկն ալ է ինքը: չի թոյլատրիր ինքն իրեն ըսել: «Ինչպէս մահմտականը իր Մարգարէին և անոր ուսուցումներուն, հնդիկը՝ իր Պուստային և անոր վարդապետութեանց, այնպէս ալ ևս Քրիստոսի և անոր բերած Աւետիսին մէջ զտած եմ իմ մտքիս և հոգիիս անդորրը»: Ո՛չ միայն շատ մը հաւատալիքներուն մէկը չէ քրիստոնէական հաւատալիքներու ամբողջութիւնը, ո՛չ միայն շատ մը ճշմարտութիւններէն մէկը չէ քրիստոնէութեան մարդոց բերած մտքի լոյսը, այլ նոյնիսկ չէ՛ միակ ճշմարտութեան մը ամենափայլուն երեսին ներկայացումը լոյսի կարօտ այս աշխարհին:

§ Աստուած միայն ու միայն Իր Պօսքով(\*) յայտնեց ինքրինքը աշխարհի միանգամ ընդ միշտ կատարելապէս:

§ Այդ Պօսքը Քրիստոս Յիսուսը եղաւ: Տ Քրիստոսով մեկը եւ ամէն իրերու բերուած Պօսքը միակ ու տիեզերական, անյիզիլ և այլամերժ սկզբունքի մը ձայնին ստոյգ չըւտն ունի: Միւս ամէն խօսքերը, ամէն տեղ ու ամէն ատեն այդ մէկ Պօսքին արձագանգն են լոկ. արձագանքը

(\*) Խօսք = լոգոս, բան:

անցեալի և ոպագայի անհունութիւններուն զարնուած Խօսքին: Այդ Խօսքին մէջ է ձայնը Աստուծոյ. «Ահա՛ Տէր անցցէ, և հողմ մեծ ուժգին... և ոչ ի հողմն Տէր, և յետ հողմոյն՝ շարժուամն, և ոչ ի շարժմանն Տէր, և յետ շարժմանն հուր, և ոչ ի հուրն Տէր, և յետ հրոյն՝ ձայն...» և Եղիա լսեց, իմացաւ զԱստուած, անոր Խօսքի ձայնին մէջ:

§ Աստուած «ըսաւ». «ըսաւ և եղաւ». Խօսքն էր որ, ուրեմն, գոյութիւն և ձեւ ստուած ամէն բանի — երբ յաւիտեանները պիտի սկսէին: Ըսաւ ու ինքզինքը դրաւ իր Խօսքին մէջ, ինչպէս իր էութենէն բխած խօսքին մէջ ինքզինք կը զնէ ինքը մարդը:

Այդպէս է մեր տիեզերքը, մեր յաւիտեաններու շրջանին մէջ սկզբուած համագոյքը: Նիւթական առուստով, զգալիութեան անգոստանքով ոչինչէ ստեղծուած են արգարև հոն ամէն իրերը, որոնք էապէս Աստուծոյ մտքէն գոյացած, և Անոր խօսքով ձևուած՝ ու ձեւ կ'առնեն շարու նակ:

Աստուած, բացարձակ բարութիւնը (առաջին պատճառը ամէն իրականութեան, ամէն գործի որ էութիւն յառաջ կը բերէ) արտաբերեց և թանձրացուց իր խորհուրդը ժամանակներու մէկ սկիզբին մէջ, յղացումով ծրագրի մը, որ զգալի իրերու ձեւը կողմեց: Այդ թանձրացման նպատակն էր այն՝ ինչ որ է նպատակը լսատակերտին՝ չէնթիւն կատարելագործման համար: Ինչ որ է նպատակը ներկին ու վրձինին՝ նըկարը սպրեցնելու համար: Այսպէս վայրկեան մը խորհուրդը շարժեցաւ, ու Խօսքը դարձած՝ նետուեցաւ քառսին մէջ, որ «աներևոյթ էր և անպտտաստ», որ ռու էր: Եւ իմանալին զգալի դառնալ սկսաւ — յաւիտեաններու սկիզբը: Երբ պահիկ մը Աստուած սիրեց իր խորհուրդը, շարժեց զայն հողիով. ըսաւ. Ըսաւ, թանձրացուց էութիւնները՝ հողիայնելու համար վանոնք: Զգալին վերատին իմանալի դարձնելու համար ի վերջոյ:

Ու Խօսքին հետ նաեւ սկսաւ անոր գործը: Գործը՝ մշտնջենական, յաւիտեանական — որչափ որ տեսն յաւիտեանները: Գործը՝ որով խորհուրդէն ելած խօսքը կը վերագոռնայ իր Բարութեան Աղ-

բիւրին, նորէն ելլելու համար անկէ՝ ու այսպէս մշտնջենական շրջան մ'ընկնով, երթալով Արարիչէն աւ արարածն, ու արարածէն աւ Արարիչն:

Գործը՝ որով խօսքը հետզհետէ, ստափճանաբար կը յորինուածուորէ, կը կատարելագործէ թանձրացած էութիւնները: Եւ յետոյ՝ կը քակէ այդ թանձրութիւնը — Նիւթը, դարձեալ հետզհետէ, ատիճանաբար, նետելով զայն հոն՝ ուրկէ եկաւ — ծոցը «ոչինչ»ին:

Ճիշդ արեւին պէս այս երթն ու դարձը, ելքն ու մուտքը էակներու աւ Աստուած և յԱստուծոյ, արեւին պէս՝ որ սըրտէն կ'ելլէ և ի սիրտ կը դառնայ յար, մաքրուելու համար թանձրացումներէ, յորինումի գործին աղտերէն, դէպի կատարելութիւն տանող նոր յորինումներու աշխատելու համար: Եւ այս՝ յաւերժական շարժումով մը:

Միւսին և հոս՝ պատմութիւնն է ըստեղծագործութեան, զգալի իրերու և էութիւններու երևումին՝ անխմանայի և խորհրդաւոր այն ստեղծին մէջ, ուր կան ինչ բաներ որ կան, ուր կ'ըլլան ինչ բաներ որ կ'ըլլան:

Եւ զազրած չէ երբեք ստեղծագործութիւնը:

§ Evolution ի ամբողջ ընթացքին մէջ դիտուածը ուրիշ բան չի կրնար ըլլալ՝ բայց իթէ նոր ձեւերու ստեղծումը միտքին կողմէ, որ կը խօսի և յետոյ կերպով մը կը թանձրանայ, զգալի կը դառնայ այդ ձեւերուն մէջ: Չինք ուզել ըսել ձեւերուն մէջ կայ ինքը Միտքը, որ համաստուածութիւն ըլլալով մտորութիւն է: Բայց միտքը իր պահելու կը պուտորէ, իր նրուն-նորինը շարունակաբար կը վերատարդէ թէ՛ իրերու և թէ անոնց բարձրագոյն ստափճանը հանդիսացող էակներուն լինելութեան կերպերուն մէջ: Այդ պատկերը, այդ նմանումը միշտ հետզհետէ աւելի՛ հարգաստ, աւելի՛ հաւատարիմ՝ կ'երթայ իր նախատիպին:

Ամփոփ՝ ստեղծող բարութիւնը, Որ էն—ի առաջին ի՛նչութիւնը միպի համար կը ծնի յաւերժօրէն Խօսքը, և Խօսքէն ու անով կ'ըլլան Տիեզերքը, Բնութիւնը, Համագոյքը, ամէն ինչ:

Բայց այս իրողութիւնը, էականութեան

պարունակին մէջ, ուրիշ բան չէ բայց եթէ Մարգղոս թիւնը:

Ո՞ր, անհրաժեշտութիւնը քրիստոնէական gnoseին, «Իխտութեան» (Ս. Պողոսի բառն է) (\*): «Ո՞վ խորք մեծութեան, և իմաստութեան և գիտութեան Աստուծոյ(\*\*):

Քրիստոս, բանը, լոգոսը անոր՝ Որ էն, որ կը ծնի յաւերժօրէն ի չօրէ՛՛ ծնաւ օր մը ժամանակի և միջոցի մէջ: Եթէ ժամանակի և միջոցի մէջ՝ ուրեմն հարկաւորաբար միս մարմինով, որ ժամանակ և միջոց է ինքնին, և ուրիշ ոչինչ:

Մնաւ Քրիստոս, և ըլլալով Մարդը՝ կատարելագործման ընթացք մ'ըլաւ թիւ մը ստորիներու երկայնքով: Եւ այդ ընթացքը իր ծայրը հասաւ ու կատարուեցաւ յարութեամբ: Այսինքն՝ Հոգին ի սկզբան միս և մարմին եղաւ, բայց ի վերջոյ միս-մարմինը չքացաւ: Մնաց սակայն հոգի-մարմինը: Քրիստոս չունէր մարդեղութիւնէն առաջ հոգի-մարմինը, զոր ունի սակայն անկէ հօք միշտ: Վանազի Քրիստոս կը մնայ միշտ Մարդը, այնպէս՝ ինչպէս մարդը իր վախճանին պիտի ըլլայ: Չէր կըրնար Քրիստոս բան մը ըլլալ և յետոյ չըլլալ: Մարդը ըլլաւ և յետոյ չըլլաւ:

Ահաւաստիկ խորհուրդը ամէն լինելութեան: Ձայն, այդ խորհուրդը շնչելու համար բաւական է որ մարդ յայտնութեան լոյսով իր շորս կողմը նայի, կամ՝ իր շորս կողմէ լոյսով յայտնութեան նայի, այսինքն Աստուածայայտնութեան, որ Մննդեան աստի խորհուրդն է:

Քրիստոսի ծնունդը՝ Աստուածայայտնութեան մեծ ակնք, խտացումը, մանրանկարը, epitomեն է Համագոյքի լինելութեան պատմութեան՝ ի յաւիտենից ի յաւիտեանս երկարող: Նոր Մարդուն ըստեղծագործումն է այն անհունին սեղմումով՝ հունաւորին մէջ: Տիեզերքի ճակատագրին մէջ՝ մարդուն քալել անցնելու համար սահմանուած ճանապարհին անհուն երկայնքն է որ ստարաւս կը բերէ մարդեղութիւնը, իր սկիզբով, մէջտեղով ու վախճանով:

Տ Այդ ճամբուն սկիզբն է ծնունդը մարդուն, նետուիլը՝ համագոյքի թատերարեմիս վրայ: Քրիստոս ծնաւ ու նետ-

ուեցաւ այդ թատերարեմիս վրայ: Մէջտեղն է՝ մարդուն փրկութիւնը, քալելը այդ բեմին վրայ դէպի կատարելութիւն: Քրիստոս քալեց այդ բեմին վրայ՝ անբաններու մտորէն դէպի լուսափայլ յարութիւն: Վախճանն է այդ ճամբուն՝ յևստուած լինելը մարդուն, անոր սեռութեան և անոր սիրոյն մէջ ընկղմիլը: Քրիստոս յարեաւ և անսաւ ընդ ալմէ Հօր»:

Տ Այս ճամբան, ինչպէս կ'երեւի՝ նոյն ուղղութիւնն ունի, զուգահեռական է համագոյքի մէջ ամէն իրերու նախասահմանեալ ճամբուն հետ. սա ստորերութեամբ միայն՝ որ Բացարձակ Արժէքին չափանշով՝ աւելի բարձր մակերեսի մը, planի մը վրայ է մարդուն ճանապարհը:

Երբ կը քալէ ան՝ ո՛չ միայն ինչ որ առջին էր ետև կը թողու հեռագրեալ՝ այլ նաև ինչ որ վերին էր՝ վար: Կը փոխութիւն շարունակ իր ճամբուն մակարդակը:

Եթէ Քրիստոսի ծնունդը, համագոյքի ծնունդին, անոր կեանքը տիեզերքի կեանքին, և անոր վախճանը լինելութեան վախճանին ժամանակի և միջոցի մէկ կէտին մէջ խտացումն է, պէտք կ'ար միթէ որ մարդոց անհաւատալի ըլլալու աստիճան հանգուցական ու ծանրակշիւ իրողութիւն մը ճնշէր մարդոց մտքերուն ջախջախ ուսերուն վրայ. բե՛ռ մը, որուն ներքե՛ կ'ան որ կը ճզմուին և կան որ կը յիմարանան — կամքի և բարոյականի մեղաւորները, մտքի և բնագոնյականի մեղաւորները: Չէ՞ր բաւեր տալ մարդոց զասը բնութեան, պարզ, հասկնալի, գեղեցիկ, հաղորդական, հաճելի: Դասը բնութեան՝ որով սպրեցուն սիրունչներ ու սերունդներ Քրիստոնէութիւնէ առաջ, և Քրիստոնէութիւնէ զուրս:

Ո՛չ. չէր բաւեր. բնութեան գոտը առանց ուսուցչի դաս մը պիտի ըլլար: Բայց կրօնքը առանց յայտնութեան՝ փիլիսոփայութեանէ աւելի բան մը չի կրնար ըլլալ, կրօնք չի կրնար ըլլալ:

Յետոյ՝ բնութեան զասը զի: րին դաս մը չէ. յանհուն գծաւորագոյն դաս մըն է անորը, Քրիստոսի տուած ճշմարտութեանց զասէն: Անհնարին դաս մըն է: Բնութիւնը ինքնին՝ բացարձակ Արժէքով՝ մեզմէ ստորին է. մեզմէ աւելի ստորին արժէքի մը իւրացումով կարելի չէր և չէ մեզի համար մեզմէ բարձր ու տուաւել ար-

(\*) Ա. Կոր. Ա. 5:  
(\*\*) Հւմ. Ժա. 33:

ժէքի մը տիրանալ: Բայց փրկութիւնը աւելի արժէքի մը ստացումն է արդէն: Աստուած վարէն վեր չէ որ կուգայ մեզի. այդպիսի Աստուած մը Աստուած չէ: Աստուած վերէն վար միայն կուգայ:

Տակաւին՝ ընտելեան դասը դժուարագոյն է՝ վասնզի թիզ մը կեանքով կէտի մը վրայ կծկուած մարդուն հոգիին աչքերուն՝ անհնար էր գրկիլ հորիզոնները յաւիտեաններուն: Այդ հորիզոններուն գրկուածովը, ամբողջական համարական մէկ ստեղծեալ մըը միայն պիտի կրնար անիկա հասկնալ ի՞ր արժէքը, ի՞ր դիրքը, ի՞ր ճամբան, ի՞ր հնարաւորութիւնները: Այդ յաւիտեաններու միակ կեանքը պէտք էր քառուէ՛ր, քառուէ՛ր ու տարածուէ՛ր մարդկային կեանքին մէկ թիզի երկայնքի վրայ, ինչպէս անծայր տարածութիւնները ասեղի մը ծայրին չափ կը խտանան մեր տեսանելիքի շրջին վրայ, ի՞նչ հրաշալիք. այդ խտացումը պէտք է պատկերին՝ որպէսզի անսահման երկայնութիւններն ու լայնութիւնները ներս կարենանք առնել, մեր մտքին մէջ:

Ահա թէ ինչո՞ւ Քրիստոս պէտք էր որ մարդանար, որ ծնէր:

Տիեզերքին ճակատագրին ամբողջացութիւնը պէտք էր գիտնա՛ր մարդը. անոր մէջ՝ ի՛ր ճակատագրին գիծը պէտք էր չափէր լայնքին ու երկայնքին: Պէտք էր ունենար՝ այսինքն՝ բո՛ւն գիտակցութիւնը, ի՛ր և ամբողջին յարաբերութեան գիտակցութիւնը:

Ատիկա՛ միայն ու միայն մարդկութեամբ էր հնարաւոր:

Ի՛ր սկիզբին, ի՛ր կեանքին, ի՛ր վախճանին գիտակցութեամբը՝ լինելութիւն համակարգութեան և դասակարգութեան մէջ մարդը ստացաւ նոր արժիք մը: Յայնվայր մարդուն համար անմատչելի արժէք մը: Այդ նոր արժէքով էակներուն ամենէն բանաւորը նոր մարդ մը եղաւ, և ելաւ կեանքի նոր մակարդակի, նոր plan-ի մը վրայ: Մարդեղութեամբ մըրդ ինքզինքը դրաւ նոր և մեծ սեմի մը վրայ, ասկէ նոր սանդուխ մը կը սկսի դէպի Աստուած, դէպի Ս. Երրորդութիւն:

Համագոյքին կեանքը Քրիստոսի վրայ խտանելով՝ Աստուած Հայրը՝ Քրիստոսով նոր էակ մը զրկեց աշխարհ, այդ էակը

հաղորդուեցաւ մարդոց հետ, միացաւ անոնց, խմորեց զանոնք, և նոր մարդիկ ստեղծեց ի՛նչ մարդերէ: Այս նոր մարդիկն անոնք եղան և են՝ որոնք զՔրիստոս ունին իրենց մէջ, զՔրիստոս կ'ապրին, անոր կեանքը կը վերարտադրեն, հասկնալով զայն, սիրելով զայն, ունենալով զայն՝ փոխանակ իրենց իսկ անձին:

Եւ այս է կոչումը քրիստոնեային — ծնի՛ւ Քրիստոսով:

22 Դեկտ. ՏԻՐԱՆ Ն. ՎՍԴԴԱՊԵՏ

ԱՄՍԱԳԼԻԻ ՏՕՆԸ ԿԱՄ ԼՈՒՍՆԱՏՕՆԸ  
ՇԻՆ ՇՐԷԻՑ ՄՕՏ

1. Տօնակատարութիւնը. —

Հին շրէից Ամսագլխի տօնը կամ Լուսնատօնը կը համապատասխանէր Հռոմա-յիցոց Կաղանդին: Այս տօնը կարելի է քննել կրօնական և խոյսխոյս կրկին հանգամանքներով:

ա) Կրօնական տօնը. — Կը կարգանք Սաղմոսին մէջ. «Փող հարէք ի գլուխս ամսոց» (Ձ. 4), այսինքն ամսուան առաջին օրը: Մոպէս հրամայած էր փողեր հնչեցնել մատուան առաջին օրը այն պահուն՝ երբ Ողակէզի Սեղանին վրայ ամսաուցուէին Սաղազութեան և Փրկութեան զուհերը, այնպէս՝ ինչպէս կ'ըլլային մեծ տօներուն (Թիւք Ժ. 10): Եօթներորդ ամսուան ամենէն հանդիսաւոր Լուսնատօնը կը կոչուէր Փողտու տօնը (Ղեւտ. ՈԿ. 24):

Ամսագլխի կամ Լուսնատօնի օրը ամսաւոր զօհեր կը մատուցուէին Տաճարին մէջ — երկու զուարակ և մէկ խոյ ու եօթնութեան նոխար (Թիւք ԺԼ. 11-15): Այս միեւնոյն զօհերը կը մատուցուէին նաև Պասեքի ու Պենտեկոստէի եօթնեակներուն:

Սուրբ Գիրքը կը յիշատակէ անունները այն բարեպաշտ թագաւորներուն, որոնք հաւատարմաբար կատարեցին այս պարտականութիւնը: Սողոմոն մատոյց այս զօհերը Տաճարի նաւակատեաց օրերուն (Բ. Մտոց. Ը. 13): Եզեկիա անասուններ

կը հայթայթէր այս որջակէզներուն համար (Բ. Մնաց. ԱԱ. 13):

Այս զոհերը վերահաստատուեցան Հրէից Բարեխոնի գերութենէն դարձէն յետոյ, ու, ինչպէս կը վկայէ Յովսէփոս, շարունակուեցան մինչև ճաճարի վերջնական կործանումը Հռոմայեյնիքին՝ 70 թուականին (Հնախ. Գ. 1):

Ճաճարէն դուրս ալ, սինակոնիերու մէջ, ամսագլուխներուն յաւելումով հասնանքն որ ազօթքներ կը կարգացուէին:

Բ) Քաղաքական տեսիլ. — Լուսնորդ ամսուան հանդիսար որ Լուսնատունին միայն հրամայուած էր դարբեցնել ծոռայական գործերը (Թիւք ժԹ. 1): Եւ սակայն միւս ամսագլուխներուն ալ սովորութիւն հաւաքարեցնել առետրական գործաւնութիւնները. «Ամսագլուխը ե՞րբ պիտի սնցնի որ ցորենի վաճառենք», կ'ըսէին Ամսօրի ժամանակակից վաճառականները (Ամսօր Ը. 5): Ամսագլուխ տօնը ուրախութեան օր մըն էր: Այն օրը ընդունուելութիւններ կը կատարուէին Սաւուրի արքունիքին մէջ (Ա. Թագ. Ի. 5, 8, 24) և Յուրդը կը զարդանէր իր ծոռայականութիւնը (Յուրդ Ը. 16): Սիւրբի Հրեաները՝ նոյնպէս՝ ուրախութիւններ կ'ընէին ու կը կարգային յաւելումով տարբերքներ:

2. Ի՞նչ պահանաւ ահմամուռեցաւ այս տօնը. —

Մայմոնիդէս հուշակուար ուրբին կը կարծէր թէ Ամսագլուխ տօնը սահմանուելուն շարժառիթը հղած է՝ հակադիւր նոր լուսնի պաշտամունքին, զոր կը կտտարէին Եգիպտացիք: Բայց այս կարծիքը, որ ճնաւ գոյութիւն չունի Աստուածաշունչին ու հրէական աւանդութեան մէջ, մինչև այսօր չէ ընդունուած ոչ ոքէ: Լուսնատունին հաստատութիւնը շատ բնականօրէն կը բացատրուի Եբրայեցոց տոմարական դրութեամբ, այսինքն այն իրողութեամբ՝ թէ հին Հրէից ամիսները լուսնական էին, ինչպէս են ներկայիս, Հին Գերմանները իրենց տաճանները կը գումարէին նոր լուսնի օրերուն, ու Հռոմայեցիք խնայեցնելով կը տօնէին կադանդաց կամ ամսուան առաջին օրերը:

3. Լուսնատօնի օրուան նշանակումը. —

Ճշգիւ գտնել լուսնական ամիսին առաջին օրը շատ կարեւոր գործ մըն էր, վասնզի ատով կը ճշգուէին մեծ տօներու ամսաթիւերը, զոր օր. Պասեքին՝ որ կը հանդիպէր Նիսան ամսոյ 15 ին, ու Պենտեկոստէին՝ որ կապուած էր Պասեքին: Իսկ Քալուսթեան տօնը կը հանդիպէր Եօթներորդ ամսուն տասներորդ օրը և Տաւաւարահարացինը՝ տասներկուերորդ օրը:

Յայտնի է որ լուսնին ամսական հոլովումը կը տեւէ 29 օր, 12 ժամ և 44 վայրկեան: Լուսնին երեւոյթները, սակայն, չեն համապատասխաներ օրերու անընդմիջ քանակի մը: Ուստի Եբրայեցիք ստիպուած պիտի ըլլային նոր լուսնի ծնունդը ճշգիւ աստղագիտական հաշիւներով, բան մը որուն տակաւին անտեղիակէն իրենք: Այդ պատճառաւ ստիպուեցան փորձական միջոցներու գիտել: Լուսնին երեւնիորդ օրը, կ'ըսէ Քալուսթեան, Սինդրիոնի անդամները որոշ տեղ մը կը հաւաքուէին, սպասելով որ մարդիկ գտն վկայելու՝ թէ քանիներորդ օրուան երեկոյին տեսած են նոր լուսնը: Եթէ կու վստահելի վկաներ ըլլային եկողերը ու շատ տարածամած չըլլար օրը, այն ատեն կը սկսուէր Ամսագլուխ տօնը՝ սահմանեալ զոհերու մատուցմամբ: Ընդհակառակը, եթէ արժանահաւատ վկաներ չներկայանային, այն ատեն տօնը՝ օրէնքով յաջորդ օրուան կը յետաձգուէր: Այսպէս կ'ընէին նաեւ Հռոմայեցիք, ինչպէս կը վկայէ Մակրորթոս: Հրեաները մեծամեծ խարոյկներ կը վստէին բարձունքներու վրայ, իմացնելու համար զուրսի ժողովուրդին՝ թէ սկսուած է Լուսնատօնը երբուստէ մէջ: Բայց, կը պատմէ Քալուսթեան, երբ Սամարացիք՝ խաբելու համար Հրեաները՝ իրենք սկսան տալ խարոյկի սուտ նշաններ, այն ատեն սուրահակներու միջոցաւ տօնին սկսուելը տեղեկացուցին գաւառներուն:

Քրիստոնէական թուականէն շատ վերջն է որ ուրբները ամսագլուխներու օրը սկսան ճշգիւ աստղագիտական հաշիւներով: Իսկ Կարայիտ աղանդաւորները մինչև հիմա կը պահեն նախկին փորձական ձևը:

Հայացուց՝ Մ. Ն. Ն.

# ՅՈՒՆՆԵԱՆԻ ԷԶ



## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ե ի

## ԽՈՐՀՈՒՐԴ ԶՆԳՄՄԱՏԵԱՆԻՆ

Հրէից մէջ Հին Կտակարանի առաջին հինգ գիրքերը Գիրք Օրինաց կամ Գիրք Մովսիսի, կամ պարզապէս Օրհնք հաւաքական անունը կը կրէին: Եկեղեցոյ յայրերը (Տերաուդիանոս, Որիգենէս) թերեւս մինչեւ եօթանասնից թարգմանութեան ժամանակ վերացող հնագոյն սովորութեան մը համաձայնելով՝ այդ գիրքերու շնորհաբան անունը կուտան: Այս բառը՝ ծագումով յունական բառի մը տառական թարգմանութիւն է = Pentateuque:

Այս գրուածներէն իւրաքանչիւրն իրեն սկզբնաւորման բառերով կը նշանակէին Հրեաները, և զանոնք իրրև վերնագիր կը գործածէին. ըստ այսմ՝ առաջինին համար Բերնիթ (ի սկզբանէ), երկրորդին համար Վիելիշնոթ (Այս են անուամբ), երրորդին

համար՝ Վայիհրա (եւ կոչեաց), չորրորդին համար Վայեդարեթ (եւ խօսեցաւ) — այս գիրքը կը կոչեն նաև Բանկիդար (յԱնսպասի) իր պարունակութենէն քաղուած. — հինգերորդին համար՝ Եղնհասդեվարիւն (Այս են պասգամբ), երբեմն ալ՝ Միշնեհասրու (Երկրորդունն օրինաց): Աղեքսանդրեան թարգմանիչներ յունական սովորութեան համեմատ՝ գրքերու բովանդակութեան համաձայն վերնագրեր ընդունեցին. Ծնունդ (Génèse) որ կը նշանակէ ծագումն, սիւզք, Ելք (Exode) որ ըսել է գաղթում. Դեւտակոն (Lévitique) որ ղեւսացոց գիրքը կը նշանակէ. Թիւք (Nombres) որով իմաստը յայտնի է, վասն զի այդ գիրքը ժողովրդեան մարդահամարով կը սկսի, և Երկրորդունն Օրինաց (Deutéronome) որով կը հասկնանք Երկրորդ օրհնք կամ Օրհնքի կրկնութիւնը: Այս հինգ գիրքերը պատմական պարզ տարեգրերն են, վասն զի անոնց

մէջ կը զիտուի առաջագրեալ նպատակ մը և նիւթերու ընտրութիւն մը. ազգային վաղեմի աւանդութեանց առասպելական հաւաքոյթ մ'ալ չէ, վասն զի հրեայ ժողովուրդը, որ զիւցապն է անոր, հոն կը երևի իբրև աշխարհի ազգաց երիտասարդագոյնը. ստոր հակառակ զեր մը կը ստանձնեն ժողովուրդները իրենց վրոյցներուն մէջ: Արարչագործութեան պատմութենէն սկսեալ՝ այս գիրքերուն մէջ յլստակօրէն գծուած գիտաւարութիւն մը կը հաստատուի:

Սկսիչք համոռօտիւ յառաջ բերելով անոնց բովանդակութիւնը: Առաջինը, Ծնունդ, աշխարհի ստեղծումէն կը տանի զմեզ մինչև Աբրահամու ընտանիքին հաստատուիլը Եգիպտոսի մէջ, շուրջ 2300 տարիներու ժամանակամիջոց մըն է ան. — Երկրորդը, Ելքը, կը պատմէ Իսրայելի որդոց ելքը Եգիպտոսէ և ճանապարհորդիլը մինչև Սինայ. — Երրորդը, Դեւտանք, Սինայական բնակութեան ժամանակ պատմականքի վերաբերմամբ տրուած հրահանգ-

ները կը պարունակէ. — Թուոց գիրքը Ելքի վախճանին ընդհատուած պատմութեան թիւը վերստին կ'առնէ և կը նկարագրէ այն ուղեորութիւնը, որ առաջնորդեց Իսրայելացոց Սինայէն՝ մինչև սահմանադուռը Քանանու. այս գիրքն իբր 38 տարիներու ժամանակամիջոց մը կը բովանդակէ: — Վերջապէս Երկրորդումն Օրինացի մէջ կը գտնենք այն յորդորները զորս Մովսէս իր մեռնելէն առաջ ուղղեց ժողովրդին, որ կը պատրաստուէր զբաւելու խոստացում երկիրը:

Այս հինգ գիրքերու կազմութեան մէջ մուտ գտած նիւթերը այլապէս են յոյժ պատմութեան, ազգաբանութիւն, օրէնքներ, ճառեր: Սակայն՝ այս ամբողջէն զօրս կուզայ միակ մասածութիւն մը յաշտ անոր որ կը ջանայ թափանցել զայն ներշնչող մտքին: Ընդհանուր իմաստով մը, իրողութիւնը՝ որուն կը ձգտի այս պատմութիւնը՝ ինչպէս նաև ամբողջ Աստուածաշունչը՝ Աստուծոյ վերջնական թագաւորութեան հաստատութիւնն է երկրի վրայ: Աշխարհի ստեղծագործութեան պատմութիւնը ցոյց կուտայ մեզի այդ թագաւորութեան ապառնի թատրոնի երևումը. մարդուն ստեղծագործութիւնը, կայսրութիւնը այն էակին որ անոր գործիչը պիտի լինի, և այսպէս ըստ կարգին: Աւելի մասնաւոր իմաստով մը, Հնգամատենին մէջ պատմուած ամէն պատահար կը ձգտի աւելի մտաւոր իրողութեան մը, որ հիմը պիտի զնէ այդ աստուածային թագաւորութեան, այն է՝ Աբրահամէ սերած ժողովրդին հաստատուին Քանանու երկիրն մէջ: Այս երկրին մէջ է արգարև որ Աստուծոյ թագաւորութիւնը պիտի իրականանայ Իսրայելի միջոցաւ իր նախապատրաստական ձևին տակ:

Սկիզբը այժմ մանրամասնաբար վերլուծելու այս հինգ գիրքերու պարունակութիւնը, և աւելի որոշ պիտի հասկնանք այդ կրկնակ նպատակը, ընդհանուր և մասնաւոր միանգամայն, որ ղեկգրերու պատմութեան մէջ զօրեղապէս կը ներգործէ:

Ծննդոց մէջ յառաջ բերուած պատմութեան կեդրոնական իրողութիւնն է Աբրահամի կողմը (զ. ԺԲ.) որ պիտի լինի հայր ժողովրդեան և ապագայ գործիք աստուածային դիտաւորութեանց: Նահապետին եղած այդ կոչն է մասնական ըս-

ուած ժամանակամիջոցին (période) բացումը. որու միջոյցին հրեայ ժողովուրդը պարտի առանձինն ներկայացնել այս աշխարհի վրայ Աստուծոյ թագաւորութիւնը: Սակայն այս վճռական ղեկգր իրեն նախընթաց և շարժառիթ ունեցած էր ամբողջ մարդկութեան վերաբերող նախնական իրողութիւններ: Այդ բոլորը առաջին տասնեակէ զլուխներուն մէջ ի յայտ կուգան: Ծննդոց պատմութեան տեսակէտով մարդկութիւնը Աստուծոյ գործին առաջին և հաստատուն նպատակն է: Իսրայելի ժողովուրդը Աստուծոյ ընտրուած միակ միջոցն է այդ ընդհանուր նպատակին հասնելու համար: Եթէ հրէական ազգային տեսակէտը ներշնչած ըլլար այդ պատմութիւնը, Աբրահամու կոչումէն պէտք էր որ սկսէր: Որովհետև սկիզբէն իսկ տիեզերական փրկութիւնը ունեցած էր ի նկատին, այս պատմաբանու նախնի մարդկութեան պատմութեանը կ'սխիւն ան: Անոր ընդգրկած հորիզոնը՝ Ծննդոց առաջին էջերէն սկսելով՝ իսրայելեան ժողովրդեան հորիզոնէն շատ անդին կ'անցնի: Բայց ասիկա արդիւք մը չէ. որ, կանուխէն ևս՝ պատմութիւնը ուղղակի ձգտի հասնել Աբրահամի պատմութեան՝ նկատելով զայն իբր առաջին կարկառուն իրողութիւն Աստուծոյ թագաւորութեան հաստատութեանը: Ասիկա՝ ցոյց կուտայ յայտնապէս առաջին տասնեակէ զլուխներուն մէջ զետեղուած ազգաբանական տախտակներուն շարքը. վրան զի անուններու այդ ցանկերը, Ազգամէն սկսեալ, կը հասնին ուղիղ գծով մինչև Աբրահամ. կանգ կ'առնէ ի թարա՝ որ հայրն էր անոր: Միևնոյն նպատակը կը հաստատուի իբր ուսումնասիրենք պատմուած պատահարները. Տիեզերքի բարոյութեան ու մարդուն ստեղծումը՝ հորս կաւոր պայմաններն են Աստուծոյ թագաւորութեան. զրախտի բնակատարումը այդ թագաւորութեան ստղծման արևուտը սկսեալ թագաւորութեանն է. մարդուն անկումը, որ անոր զարգացումը կը խափանէ և հակառակ թագաւորութեան մը կը հիմնէ երկրի վրայ. ջրհեղեղի պատժը՝ որով Աստուած կը ջնջէ իր խորհուրդին գործադրութեան անյարմար դարձած մարդկութիւն մը և կը նորոգէ զայն չափով մը. Բաբելոնեան աշտարակաշինութեան փորձը,

նոր ապստամբութիւն՝ որ սնգամ մըն ալ կը հեռացնէ մարդը իր ճակատագրէն. այս բոլոր իրողութիւնները ի վեր կը հանեն փրկութեան համար նոր տեսակ միջոցի մը գիմելու հարկը, զի Աստուած չուզիր լքել իր նպատակը: Այսպէս ուրիշն կը հասնինք ա՛յն մարզուն հոգմանը՝ որուն մէջ կը մարմնանայ մարդկութեան մեծագոյն յոյսը: Ինչպէս ընտրուած էր Նոյ նիւթականապէս փրկելու համար մեր սեւը, Աբրահամ ալ ընտրուեցաւ հոգևորապէս զայն փրկելու համար, պահելով ինչ որ կը կազմէ մարդուն արժանիքը, այսինքն միակ և սուրբ Աստուծոյ ծանօթութիւնը և անոր վրայ դրուած վստահութիւնը: Այսպէս իբր աստիճանաւոր կնիզրոնացման մը եղանակաւ իր սուղին նպատակին, Աբրահամի հաննիչ վերջ Մենդոց պատմութիւնը այն վայրկեանէն կը ցուցնէ մեզ անոր մէջ փրկութեան մը մեկնակէտը՝ որ հնազանդէ կ'ընչլայնի բոլոր ժողովուրդներն իր ծոցին մէջ ընդունելու համար: Կը հետեւինք նահապետին ի Բանան՝ այն երկրին մէջ որ սահմանուած է անոր ընտանիքին ժառանգութիւնը լինելու: Աբրահամ հոն կը լինի հայր Իսահակայ, և անոր միջոցաւ կը լինի հայր ընտրեալ ընտանիքին: Քանանացիք տակաւին չեն հասունցած այն ջնջման համար՝ որուն պիտի զատապարտէ զիրենք իրենց յարաճուն ապականութիւնը, ուստի և Աբրահամի ընտանիքը, որ պիտի փութանակէ զանոնք, սկսած ըլլալով սակայն ապականի անոնց հետ, և զի փոխադրուի Եգիպտոս: Հոն այդ ընտանիքը կը բազմանայ արագ արագ և կը լինի այն մեծ ժողովուրդը, որ սահմանուած ժաման՝ Քանանացոց երկիրը նուաճելու և գրաւելու վիճակին պիտի հասնի: Միևեւոյն ստեն երբ Աբրահամի ընտանիքը կ'աճի, պատմութիւնը ցոյց կուտայ մեզ թէ ինչպէս իր կողմնական ճիւղերը՝ որոնք թէպէտես ընտրեալ ժողովուրդեան մասը պիտի չկազմեն՝ յաջորդաբար կը վտարուին կամ կը հաստատուին շրջակայ դաւառներու մէջ: Այսպէս Ղովա՝ եգեբորդին Աբրահամի, Իսմայէլ՝ որդի Նահապետին, Յուս՝ որդի Իսահակայ: Գիրքը և վերջնայ յիշատակելով երկու իրողութիւններ՝ որ յատկորէն ըմբռնել կուտան մեզ պատմութեան օտարութիւնը, Յակոբի թաղուիլը Մակ-

փելայի ոյրին մէջ՝ զոր երբեմն Աբրահամ գնած էր Քանանու մէջ, և որ նահապետին ընտանիքին համար գրուական մըն էր այդ երկրին ապագայ ստացմանը. ապա այն խոստումը՝ զոր Յովսէփ իր մահուան ժամանակ կը պահանջէ իրեննէրէն և որուն համեմատ յանձն կ'առնեն անոր օսկորները փոխադրել Քանան, երբ Տէր Աստուած հոն տանի իր ժողովուրդը: Մենդոցը այսպէս յատկորէն կը զնէ Քանանի ապագայ նուաճման խարխիւնները: Այս գիրքն իբր կանխեալ ստացումն է Աւետիաց երկրին:

Ելից զլսուոր պատահարն է օրինապէս տընտնութիւնն ի Սինա (զլ. Ի.): Ամէն ինչ որ նախընթացն է այդ իրողութեան՝ սահմանուած է զայն պատրաստելու: Յակոբայ ընտանիքին արտասովոր աճումը Եգիպտոսի մէջ, հալածանքը՝ որուն առարկայ կը լինի նոր հարստութեան մը ներքեւ, Մովսէսի ծնունդը եւ հրաշալի պահպանումը, անոր զատարակութիւնը Փարաւոնի արքունիքին մէջ, երկար տարագրութիւնը Մագրանու անապատին մէջ, կոչումը զոր կ'ընդունի Աստուծմէ, Եգիպտոսի պատուհանները, ժողովուրդին իջը, կարմիր ծովու անցքը, ճանապարհորդութիւն մինչև Սինա: Ելից առաջին մասին մէջ պատմուած այս բոլոր պարագաները նախերգանքն են տասը պատուիրաններու հրատարակութեան մեծ տեսարանին՝ որոնց մէջ կը բովանդակուի ամբողջ Օրէնքը: Աբրահամու ընտանիքը ժողովուրդ մը եղած էր Եգիպտոսի մէջ բնակուած ժամանակ. արդ, սպաք էր որ ժողովուրդ մը զինքը կազմակերպեալ ամբողջութիւն մը ընող սահմանագրութիւն մը ունենար. օրէնքը ողջային՝ քաղաքային և կրօնական սահմանադրութիւնն է Իսրայէլի: Օրէնքի տընտնէն վերջ՝ զրքին երկրորդ մասին մէջ պատմուած է սոպանակի շինութիւնն ու նորաբանութիւնը: Այս իրողութիւնը անհրաժեշտ հետեանքն է օրէնքին հրատարակութեան, վասն զի այն սրբարունը՝ տաճարն ու միանգամայն պալատն է իր ժողովուրդին մէջ բնակող Իսրայելեան Աստուծոյն և թագաւորին: Բայց՝ եթէ Իսրայէլ կազմակերպուած ազգ մ'է այժմ, անապատին մէջ երկար ստեն բնակելու նպատակ չունի. լուսադոյն բնակավայր մը կը հրավիրէ զինքը. հասած է վայրկեանը ճամբայ ելնելու:

Ի որպէջև ունի սրբարան մը՝ ուր իր Աստուածը կ'ուզէ ամէն օր հանդիպիլ իրին։ Սակայն այս հանդիսատար հանդիպման պայմանները պէտք է որոշուած ըլլան, և այս իսկ է արարողութեանց եւ Լուսայելի սրբութեան վերաբերմամբ զրուած կանոններու նպատակը, զորս կը գտնենք Ղեւսակնի մէջ։ Կրնայինք այդ գիրքը կոչել պաշտամանց կատարելի Ղեւսացոց Դասագիրքը։ Անոր մէջ կը բովանդակուին նախ զոհերուն, քահանայից նուիրման, սուրբ և անսուրբ անասուններու խտրութեան և այլ և այլ պղծութեանց մասին պատուէրներ։ Սյայպս կը հասնինք այն պատուէրին՝ որ զոգցես պսակը կը յօրինէ ամբողջ արարողական զրութեան՝ այն է Քառութեանց օրուան պատուէրը ժՁ զլլսուն մէջ բովանդակուած։ Տարւոյն այս միտկ օրուան մէջ, քահանայապետը պարտի մտնել ի Սըրուութիւն սրբոյ՝ քահանայից և ժողովրդեան մեղաց քառութիւն ընելու համար հոն։ Ասկէ վերջ, Ղեւսակնը կը պարունակէ հոյ մը պատուէրներ ժողովրդեան անգամներու և քահանայից կեանքի սրբութեան վերաբերեալ, ապա խորայիլեան շարաթական, մասական, տարեկան, եօթնամեայ տօներու հրահանգները, և վերջապէս Յօրեկանի կիսադարեան տօնի վերաբերեալ պատուէրը, տիպար՝ անոնց ի լրումն հասած թագաւորութեան սուրբ և կատարեալ հանգիստին։ Թէպէտեւ Սինայի մէջ զրուած այս բոլոր պատուէրները կրնային չափով մը կիրարկուիլ անապատի բնակութեան մէջ, յայտնի է սակայն թէ անոնցմէ մեծագոյն մասը՝ մանաւանդ տօներունը՝ Քանոնու երկրին մէջ տեւական հաստատութեան մը զիտաւորութիւնը կը շօշափէին։

Թուոց գիրքը ելից պատմութեան հետ կապ ունի։ Հոն, ինչպէս Մննդոց և Ելից գիրքերու ամբողջ պատմութեանը մէջ, տիպար զլլսուոր իրողութիւնն է՝ Իսրայելի մերժումը և Եգիպտոսէն ելլող բոլոր չափահասներու կորստեան գատապարտութիւնը անապատին մէջ (զլ. ԺԴ.)։ Առաջին տասներեք զուեսներուն մէջ բովանդակուած իրողութիւններն են. ժողովրդեան մարդահամարը, բանակելու վերաբերմամբ և սրբարանի փոխադրութեան եղանակի մասին հրամաններ, Չատկի տօնախմբութիւնը, Սինայէ մեկնումը, վերջապէս

պէս լրտեսներու առաքումն ու ժողովրդեան ապստամբութիւնը անոնց զարծին և տուած տեղեկութեանց առթիւ. այս իրողութիւնները ուր ուրեմն կը յանդիս Իսրայելի վրայ արձակուած մահուան վճիռին։ Այս պատահարէն յետոյ՝ ապստամբութեանց և պատիժներու շարք մը պատմուած է. ինչ ինչ պատահական պատուէրներ յիշատակուած են. յետոյ կուգան Ահարոնի մահը, զէպի Յորդանոնու արեւելահողման գուռները ժողովրդեան ժամանումը, Մեհրոնի և Բասանու ամովրական երկու թագաւորութեանց նուաճումը, վերջապէս յաղթութիւնը Մադիանացոց վրայ՝ Բաազամու զրուագին հետ։ Այս վայրկեանին՝ ամէն ինչ պատրաստ է Քոնան մուտք գործելու և Յորդանանէն անցնելու համար։ Կծելով այսպէս ժողովրդեան ընթացքը Սինայէն մինչև Քանոնու օտմանազուտը և ե վեր հանելով այն գատաստանը՝ որուն ենթարկուցեալ ժողովուրդը անապատին մէջ՝ այս գիրքը կը բացատրէ մեզ այս քառասնամեայ ուղեորութեան երկար տեղութիւնը, որ կրնար քանի մը շարաթներու կամ քանի մը միւսներու միջոցին մէջ ի գլուխ հանուիլ։

Ժողովուրդը, որ նոր հասած էր Յորդանան, մեծագոյն մասամբ հանդիսատես չէր եղած օրինաց տրչութեան, կամ, քառասուն տարիներ անցնելէ վերջ, ողօտ դազափար մը միայն պահած էր այդ մասին։ Ուստի և Մոսէս, այդ նոր Իսրայելին հանազէպ կերպով մը Տէր Աստուծոյն փոխանորդելով՝ օրէնքին մէկ կրկնումը կը լսեցնէ անոր. այդ է Ելիպորդուսն օրինացի բովանդակութիւնը. ազատօրէն կը կատարէ այդ գործը՝ առանց տառին հպատակելու, ջանալով ժողովրդեան սրտին մէջ թափանցեցնել օրինաց ոգին, քան թէ բառ առ բառ անոր բովանդակութիւնը կրկնել։ Առաջին ճառին մէջ՝ անապատի ուղեգործութեան զլլսուոր պատահարները կը նրկարագրէ. երկրորդ ճառին մէջ կը կրկնէ եւ կ'ընդլայնէ օրէնքին այն կէտերը՝ որոնց մէջ աւելի լաւ կ'երեւի երկիւզածութեան և մարդասիրութեան այն ոգին՝ որով պարտի բռնադատելի Աստուծոյ ժողովուրդը. երկրորդ վերջին յորդարական մ'է՝ ուղղուած Իսրայելին։ Գիրքը կ'աւարտի Քանոնու երկիրը մտնելու համար Մոսէսի կողմանէ

ձեռք առնուած միջոցները նշանակելով և անոր մահը պատճելով:

Ամփոփելով՝ երեք զիրքերը կը գծեն պատմութեան ընթացքը. Մենդոցը՝ աշխարհի ստեղծագործութեան մինչև Եզրպոսի բնակութիւնը. Ելլը՝ Եզրպոսի ելքէն մինչև Սինա. Թուրքը՝ Սինայէն մինչև Քանանու շեմը. — Երկու զիրքերը իրր յաւելուած կը ներկայանան. Ղեօսականը՝ որ պաշտամունքի եղանակը կ'որոշարէ, Երկրորդումն Օրիկացը՝ որ նուիրագործութեամբ կը պատրաստէ ժողովուրդը այն գործին՝ զոր պարտի կատարել ան, Աստուծոյ ընտրուած հոգին վրայ: — Այսպէս անոր ի Քանան հաստատութիւնը կատարելագոյն պատրաստուած է, և կրնայ ևս սուկնած երեկոյն աստուածային թագաւորութիւնը իրականացնելու համար, ոչ թէ իր հոգևոր տիեզերական և վերջնական ձեռն տակ, այլ խորհրդանշանական և պո-

պային ձեռի կը տակ՝ որ նախընթացն ու պատրաստութիւնն է միւսին: Յայտնութեանց գրքին առաջին էջին վրայ՝ Մովսէսի մասնաւոր գործը կը կցուի փրկութեան գերագոյն գործին՝ որ բովանդակ մարդկութիւնը պիտի ընդգրկէ:

Ինչ որ է չորս Աւետարաններու հաւաքածոն քրիստոնէական ուխտին նկատմամբ՝ նոյնն է Հնգամատեանը յարաշիւհան ուխտին նկատմամբ: Այս երկու հաւաքմանց թէ՛ միոյն և թէ՛ միւսին մէջ պատմուած իրողութիւնները խարխիսն են բովանդակ բարդաւաճմանն աստուածային գործին՝ որ յետոյ պիտի գայ. «Օրէնք, կ'ըսէ Աւետարանիչն Յովհաննէս, ի ձեռն Մովսէսի ստան, շնորհք ևւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղին»:

Պ. Ա.

Մ Ե Բ Պ Ա Յ Ը Ե Ր Ն Ե Ր Ա

Երեք պատկերները, որոնք կը զարդարեն Սինոցի ներկայ թիւին արտաքին ճակատը, և ներքին առաջին էջին և Յօրեկնական բաժնին զխաժամսերը, լուսանկարուած են մանրանկարներէն՝ Ս. Աթորոյս Գրչարարց Մատենադարանին սեպհական թիւ 1925 ձեռագրին, որ ամբողջական Աստուածաշունչ մըն է բամբակեայ թուղթի վրայ, բոլորգիր, 37,2 x 27 x 13 Կ. մեղր. հատոր մը, ընդամենայն 603 թուղթք: Գրութեանն է երկրին, տողք՝ առ հասարակ 48: Վերնագրիներն են երբեմն զխաշիբ, յաճախ ևս բարբոցի կամբարեղով գրուած: Ունի բազմաթիւ զարդարքեր, զորք նարտար արուեստագէտի, առհասարակ բազմագոյն՝ սպիկ խորքի վրայ, գեղեցիկ և շքեղ: Լուսանցազարդից թիւն է 311. ընդհանրապէս բազմագոյն և սևաւով, յոյժ շքեղ և շքնազարդ, մանաւանդ խորաններուն և կիսախորաններուն կից եզածները: Խորաններն ու կիսախորաններն են 62, բազմերանգ, սպեշող, պերճորէն զարդարուն, իսկ նկարները՝ 38. ամէնքն ալ նոյնպէս բազմագոյն և սպեղեղ, երանգներու անբաշնակութեամբ և ղէմքերու և տեսարանաց արտայայտութեամբ գրաւի: Այս վերջիններէն տեւուած են մեր այս թիւին երեքը. որոնք առաջինը կը ներկայացնէ Մընընդոց գիրքի առաջին էջը Մովսիսայիբ նախատողերով, իսկ վերևի խորանին մէջ, Սարսիչ Տէրը, որ, շրջապատուած վեցթեան և երկթեան հրեշտակներէ, կ'արտասանէ մեծ «Յղիցին»: — Երկրորդ պատկերն է Սողոմոնը և Առակաց գրքի առաջին տողերը, որոնք Ս. Մեսրոպի սպիկ գրչին նախախալիբը եղան Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան: Երրորդը՝ Յայտնութեան Գրքին խորհուրդն ու առաջին էջը. Յովհաննէս, որ յայտնութիւնը կ'ընդունի Քրիստոսէ, և իր աշակերտը՝ Պրոխորան, որ գրի կ'առնէ զայն: — Գրչագրին ստացողք են Սարգիս Եպս. Եկեղեցաց գաւառի, այն՝ որուն որով գտնուեցան Մեծն Ներսէսի նշխարներն, Պարոն Յովհաննէս Իշխանը, Թուականը՝ Զով = 1269: Գրչիչ՝ Յակոբոս կրօնաւոր, գծողը՝ Մխիթար, անոր հոգևոր եղբայրը, կոկիլը՝ Մխիթրուկ զպիբ: Վերջին ստացողը, որ ձեռագրեալ Ս. Յակոբայ նուիրած է՝ Վերապիցի Դաւիթ Եղիսեղապոսի միջոցաւ՝ Վանեցի Խոնայ Զիրաք:

# ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

## Ե Ր Գ Զ Ա Ր Թ Ո Ւ Մ Ի

Զանգակներ... ու մրցուց բոյբերու...  
 Ու ջահեր, վարդերու պէս ժայռուն.  
 Խորանին մէջ անոյս իմ հոգւոյս՝  
 Օրհնութիւն, օրհնութիւն...

Ջերմութիւն... ու խայսանք ջիղերու...  
 Պայթիւններ, հուններու պէս բեղուն.  
 Պարտէզին մէջ նիրհող միսերուս՝  
 Արթնութիւն, արթնութիւն...

Միջոցին մէջ ծփանք գոյներու...  
 Լըռութիւն, նըրագի պէս քրթուն.  
 Իմ մեկնած, իմ մեռած խանդերուս՝  
 Յարութիւն, յարութիւն...:

Պրումանն

Վ.Ա.Հէ-Վ.Ա.ՀէԱ.Ն



## Մ Ա Ն Կ Ա Ն Ա Ց Ո Ւ Ց Ա Ն Ց Է Ն Ա Ն Դ Ի Ն

Հոգիս ծրփուն ծով մ'է այսօր կապուսաչուի,  
 Ուր կը նաւէ լոյսէ կարապն երանութեան.  
 Հոգիս կապոյտ հով մ'է այսօր, ու կը բացուի  
 Կեանքի կանաչ դաւսին վըրայ բազմաբուրեան:


Միսն է խորան մ'որուն ծուխին կ'իջնէ այցի  
 Անհետախոյզ խորհուրդներուն ֆուրմը խոհուն.  
 Անտառ մը հոծ, ըսուեքամա՛ծ, ուր կը յածի  
 Ոգին՝ պայծառ ու չեղրւա՛ծ նըրագներուն:

Կ'աննիւբանայ սիրքս այսօր, կը սարածուի՛  
 Մահկանացու իմ ձեւերու ցանցէն անդին.  
 Կ'ըլլայ երկիծէ մը բուրումի եւ արեւի,  
 Ուր հաւսութեան երփնալոյսէ՛ր կը շողողին:

Կը զարնրի իմ հոգիս անապաւէն՝  
 Շե՛րս մը բոսոր, շունչ մ'Հոգիէն անեզրական,  
 Նե՛ս մը կարծես, մեկնած կապոյտ անհուններէն,  
 Ու կը թռչի՛ հոգիս հետ անհունութեան:

Պրումանն

Վ.Ա.Հէ-Վ.Ա.ՀէԱ.Ն



Handwritten marks on the left margin.

Handwritten marks on the left margin.

# ԳՐԱԿԱՆ

## ԵՐԲ ՊԶՏԻԿ ԵՆ

### Ն Ա Ր Ա Վ Ա Ր



ՏՐՈՒՆ:

— Մի վախճաք, ըսէ՛ք՝ պալատ: Նման՝ միս-  
նեբուն: այնքան շատ ու զատ, միս կառոյցնե-  
րէն: Դէպի փէշերը Ողիւպոսի, գմբէթ գմբէթ, ու  
պարիսպ պարիսպ, իբաւ է՝ տաճկի, պէյ ու վա-  
ւալի, ու աստով՝ տարբեր:

Աս մէկն ալ՝ հայու:

ՏԵՂԵՐ:

— Քաղաքին արուարձաններէն: Շի՛ւսք մը՝  
կապար գմբէթներու ու կանանչ գմբէթներու,  
այս վերջինները սասիներէն, եղևիններէն: Որոնց  
քովերէն սէ կերտները նոճիներուն:

Պալատն՝ քրմուկի շուրերուն մուշկն մէ-  
ջէն որ հէքեաթի մը զեին լեզուին նման, մերթ  
կտոր կտոր, մերթ ալ մէկ բերնով կը լլէ անոնց  
ներմակ պատերը ու պոռոյտ կուգայ անոնց բազ-  
մաբուխ տանիքներուն: Անօթի՛ք, հէքեաթին զեին  
ալ: Ու շատոնց է որ ես ներմակ այդ շէնքերը  
նմանցուցեր եմ կարագի զէզերու: Ու մի հար-  
ցնէ՛ք՝ ինչու՞: ո՛չ ուրիշ բանի: Որբերը տարբեր  
նայեցան ներմակ բաներուն:

Իմ գործը, սա կաղանդ օրով, իմ գեղէն հե-  
ռու: Թուրք սա քաղաքին մէջ ու խորք սա պա-  
լատին:

— Ատ ալ կը գիտանաք:



ՁԻ՛ՆԷ:

Հարկաւ:

— Բայց ո՞ գեղինը կատղած ու անգութ,  
որ պատերը ճեղքէր ու ներքը մաղուէր, սանկ  
կուշտ, յորդ ալիւրի թիւ մը փռելով մեր հին  
սեպանակին հողէ յատակին: Եւ ո՞չ՝ անբրեւ ու  
գաղանկ այն սաղնուռը որ գէշ պատասպա-  
րուած միտերդ կը գտնէ, այնքան հանդիքով, թո-  
զած աշխարհը, անոր արձակութիւնը ու սուր  
սուր լեզուով կը ծակէ զքեզ: Լաց ու արոււն րե-  
րելով ճեղք ճեղք մաստնեղդ:

ՁԻ՛ՆԷ:

— Ոչ հաստ, ոչ բարակ:

Ան՝ որ համ ունի, սանկ մարտի կիսուն, ներ-  
մակի անդ ճիւղ մը կապտորակ, հալած ապակի:  
Ջոր կը ծաղեթինք, ու զգին պոռայով Արաղիմնե-  
րուն երգը յիմար երեսին ու կը ծծե՛՛նք բոկ մեր  
հրունկին տակ կոխարեւով հեղուկ իբ բիւրեղը:  
Մի մոռաք որ ձմեռ նոր կը մտնենք:

Ու անոր փրանքները կ'իյնան խոշոր խոշոր,  
քաղքի սա մասին, հազիւ խաւ կապող: Ոչ մէկ

հով: Բայց մտէն, հեռուէն՝ տաքուկ ջուրերուն  
հոգին: Որ կը գաղջնանայ ու քաղցր կ'ըլլայ փո-  
ղոյցին վրայ ու գաշտերն ի վար:



Ու պարտէ՛զը սա պալատին:

Հարկաւ: Տարուան մէջ օր մը, Պալատի տղայ:

Մինք զայն կը տեսնենք, արձակ համարձակ:  
Կը վազեմ բոպիկ — զուք չէք գիտեր թէ  
ինչ խնամքով պահեր եմ մառանը, ժամէն տըր-  
ւած որբի կոշիկները — կակուզ այդ ալիւրին  
մէջէն զոր հէքեաթ մը անհամար տապալներու  
կ'ամբարէ, ամառը բաշխելու համար զայն բոյոր  
մեղիպէտներուն, աշխարհ զրկուած, միայն ու  
միայն հացի ետէն, որսալու հանուած շունե-  
րուն նման: Հացին ետէն լարուած գործիքներ,  
թերևս մեր մօրն արգանդէն: Մինչև ե՛րբ, Բայց  
մինչև յատակը հողին ուր քաղաւելու է դժբախտ  
անէ՛՛քը մեզ այդպէս կապող: Այսպէս կը մտածէ  
զիբէն զբիւլէ անմասն իմ մամաս, տասը տարե-  
կան ասպարէլ իջած, ցամաք հացի հանքերուն  
խորը: Իմ մամաս, որ կ'աշխատի ամառ թէ ձմեռ:  
Մետաքսի մանարաններուն մէջ երբ բաց ես ա-  
նոնք: Ստարի շեմին: Հացի՛ լուացքի՛ տախտակ  
սրբելու՝ հիւանդ հակելու: Որպէսդի բերէ չոր  
հաջք մեկին: Ես՝ քովիկը միշտ: Մեկըը՝ անոր այ-  
րիւթներն:

Պատուհանէն մասնեկը Մաննային:

Որ կը սարսափի, հաւանաբար մերկ ոտներուս  
հաշոյն, իրենները տուած երեք խաւ բուրդի  
զգուանքին:

Պալատին պարիկը: Հարկաւ: Ան ալ մայր  
ունի, վերք, տղաբերքի ցաւերով:

Կը նայիմ:

Ինձի այնպէս կուգայ որ ապակիին կարմիրէն  
է անցեր անոր զէմքը: Բարակ, բաց արիւնի մօտ  
ապ մը բան՝ անոր երկու երեսներուն, որոնց  
ներմակը աչք կ'առնէ զէմէն: Ինձի տարեկիցի,  
Բայց զինքը լացնող սա մեծ ցաւին մէջ ինձի  
շատ մօտիկ:

Ես վեր եմ տասնէն:

Կը կանչէ ու կուլայ: Բանտարկած են զինքը:  
ՁԻ՛ՆԷ: Քաղցր ու անձայն: Պարտէ՛զը անած  
իբ երեսներէն ու հարմուհորած իբ թիփկներէն:  
ՁԻ՛ՆԷ: Եւ անգուշէն ներս անարատ սաւան: Յետոյ:

Ղրուխտ քաշած կը սուղուիմ խորք քողքով  
ծառերուն, ճնճուղէ ճնճուղ օրոնք թեկերը հաստ  
ու թաց կը զարնեն իրենց մանր կոպերուն: Կան  
որ կը կաղանկ, սալինքն քոքը իբ փորձն թըւո-  
շիլ: Քաղքի ճնճուղներ, հարկաւ: Վախկոտ՝ ա-  
նոնց տղոց պէս: Մէկը կը կծկտի աստներուս  
ներքև հաւկիթէն նոր փոխած ճուտիկին նման:  
Շունչովս տաքցնելով անոր սառած թեկերը, ու  
աչուկներուն քովէն սառի գիծերը, կը դառնամ  
պալատ, հպարտ ու խելօք, մինչ միւր պոռնք-  
ներուս թեթեւ շոգի մը խալայ բարի:



Գիտեմ թէ օրը ծանր է շատ, սա պալա-  
տէն ներս:

Ու ասիկա՛հ հակառակ կողանդին որ գիշեր-  
ւընէ հկած է արդէն: Ու շատ շատ, հօրքուրս  
ըսէր պիտի՛ ամենակողմ բան բերած տունին աղ-  
ջկանս: Մտացեր է սակայն, այդպէս կը սնդղն  
զինքը սա սննեակին վաղող մեծերը, ալուսոր  
պէտէջք որ Մաննային քուրիկը կամ աղբարիկը  
ըլլայ պիտի:

Ու սոսուրը ան է որ այդ պէտէջք արգէն  
հանուած է Աստուծոյ պարտէպէն, շարակը տըր-  
ւած կապանդ պատուէկին: Ու հիմա չի կայ: Ի՛նչ  
լիմար են ձերունիններ: Ձէ՛ մտացեր ուղունքն  
ու մատնին, կոչիկն ու գլխարկը, խաչն ու կըրծ-  
կալը, բայց մտացեր զի՛նքը: Իրաւ որ լիմար:

Ո՛րք սա ցուրտին, պաղիկ պէտէջք, որուն  
վրայ, երկու օր է, ժամեր շարունակ խօսեր ենք  
Մաննային հետ, շինելով բիթը: Բերանը, մանրիկ  
ու աղուսար: Ու թաթիկները՝ փիղի սակորէն: Ու  
առուկները կակուղ խմորէն իր ապակի գնդիկնե-  
րուն: Ու մարմինը, ձիւնեբէն բերուած: Ե՛ս  
այդքան կանուխէն ճարտարպետը մարդկային  
չնէքն: Ան մտիկ կ'ընէ ու կը նայի դուրս, փըն-  
տակելով հանքը իմ բերածնեբուն: . . . Ու շարեր  
ենք, անուշիկ իր հաշակովը, — կին է վերջապէս —  
խաղալիկները «նամբու» այդ պղտիկներ, խաչն  
ու գլխարկը, սանտրն ու կրծկալը, ու տոտիկնե-  
րը, ձիւնի գունաեղբով: Եւ ուղունքները: Եւ զին-  
ուորիները: Եւ շաքարեղեղը: Բոլորն ալ բերուած  
կապանդ պատուէկին խոշոր սպառառով:

Բա՛յ . . . չի կայ պէտէջք:

Մանր, շատ ծանր՝ օ՛րը, պալաւտին գլխուն:  
Նետած են մեզ վար, սա պիտույապիկ: Որուն  
սննեակէն պատուհանները փառք որ պարտէպը  
ունին իրել տեսարան: Ես կ'անցնիմ այսպ ռ-  
քը չեմ խօսիր հարուստի տունէն, հակառակ  
անոր որ ամէն առարկայ պրիսմակէ մը կ'անցնի  
մէջս իշնայու: Աշխարհք է ասի: Ու ես չեմ նե-  
զինակը սա պրկանքներուն: Թող ինքը մտածէ  
իւր սա ըբածին: Այսպէս ենք զատեր մենք, մա-  
մաս, մօրքուրս, աղբարներս մեր այն գիշերները  
երբ պատկեր ենք առանց ուտելու, առանց կրակի  
ու առանց լոյսի, խորը սա ըբողքին երբ երկու  
տուն վար պատուհաններէն փողոց կը թափեն  
միս ու ոսկորներ: Թող ինքը մտածէ իր սա ը-  
բածին:

Մեզ նետած են վար, սննեակին մէջը որուն  
դուռը ամուր կը պահեմ, հնազանդիչու հաւար  
մօրս պատուէրին:

- Մաննան չ'ըլլէ դուրս:
- Բա՛նտ: Յանցա՛նք: Գատը՛մ:
- Ո՛ր, ո՛ր:

Եր՛ուքս ալ սակայն ականջ ենք դարձեր,  
պողտուած ծեծող աւ խուլ մեզ հասնող սա ծանր  
հեծբերուն որոնք կառքերը կ'ընեն մեկը միւսի  
ետեւէն: Անոնք կը բերեն սա պալաւտէն ներս  
ըսողքին բոլոր մեծ մեծ բոխիկները:

Հիւս՛նդը:

— Մաննային մամաս:  
Նմանք, շատ ծանր հիւս՛նդ:  
Ու սննեակին մէկ երեսը բռնող վառարա-  
նին աս շին: Հնդուսը, ինքլիները գտած, կը

թօթուէ իր ալուկները ոտքին եղունգներովը,  
մինչ գլխիկը ալ ու մախ կը քննէ սակեզօծ ու  
կասկածելի շաքարները, մեր հեքէն ու ձայնէն  
«ոօի ոօի» ցատկելով, լոյսին պաղելով:



Մեղքեցուելի՛ք, հնհուղէն աւելի սա խեղճ  
ազլիկը:

Անիկա կը վախնայ հօրմէն որուն քայլերը  
դուրսէն կը ճանչնայ բայց որուն գիրկը վազելու  
համար չի բանար դուռը: Ձի բանար. կանխաւ  
վերաւոր տեսնելիք պատկերէն: Երկու օր կայ.  
քունը չէ ինկած այդ հօր աչքերուն, գիտնեք ա-  
տիկա: Եւ ըսեմ հարևար, դուք ըբէք հաղար, ա-  
նիկա իշած ելած է պալաւտին սանդղակները,  
դէպի սննեակը ուր «պառկած» է Մաննային  
մամաս:

Ինձի ծան՛ջ, այդ ցաւը, շատ կանուխէն:  
Մեր գեղը ատոր անունը կուտան առանց խօսե-  
լու, մեծէն պղտիկէն: Բայց հոս քաղաք է: Ու  
մուկ է չորս դիւս: Ազլի՛կը: — Ձեմ հարցներ:

Միան, յստակ է որ մուկ ու խորունկ բան  
մը կը կատարուի վերը, հոն ուր բժիշկները կ'ել-  
լն ու կ'իջնեն: Որուն մինչև զեսանայրակ սա  
երկարուճք սիրտ կտրտող բան մը կը դառնայ  
քիչ քիչ ջանի որ մեծ մեծ, շատ մեծ հիշի մը,  
ցաւի տակ մեքած քիչ մը ընդօրոտ ընդօրոտ կը  
կը հասնի սիքի, լեցնելով անպիս պալաւտին րո-  
ւրը յարկերը ու յորդած մեզ ալ կը գտնէ: Ամէն  
սնգած, այդ ձայնին սուրին տակ Մաննային  
դէմքը դեպի գեղին կ'ըլլայ: Աչքերը կ'ուռնին: Ու  
մատները կ'երթան երեսները պահուու, մինչ ա-  
նոնց ճեղքերէն մանր աղբուրի մը պէս կը հոսի  
բառը:

— Անուշիկ մամաս:

Ու չի վերջանար:

Մա՛ն:

Քաղքցին այդ բանը շատ չի հասկներ, անոր  
հանդիպելով մեր չորս պատերէն ներս:  
Ե՛ս:

«Տըպերքի՛» աղէտները կանուխէն ճանչցող,  
կը խռովիմ այն յուզումներուն, այնկոծութեանց  
հաշուոյն որ այդ դիծէն մահիճ մը կը բանայ եր-  
բմե գեղին երեսին, մահիճ օրէն միւսու չէն, ա-  
նուշիկ տուն մը հիւմէն քանդելով, շարան շարան  
որբեր պարպելով զանառայնեբուն ու տարիներ  
տեղող սուգը որ գամելով անիծուած յարկին: Վայ  
այն փոքրուկ որոնց մայրն է մեռնողը: . . .

Կը զողամ ներսէս, նայուածքով պսպած ա-  
նոր աչքերուն. . . Մինչ, գլխուս տակ կ'անցնին  
թափօրները կ'էճեցնուի միտած մատաղ հարո-  
նեբուն:



Մամաս:

Կուգայ ժամը հեղ մը: Ինչքը չէ վրան: Մոռ-  
ցած է դիւս ու կը բռնէ թեկերը տունին ազլիկան:  
Այս անգամ, դեղնած է ան ալ:

— Մամաս:

Ու կը յառիմ խորը անոր ծանր նայուածքին:

Ազգատուժիւնը մեզի դաս սուած է այդ նայուածքներէն:

- Բա՞ր:
- Բա՞ի:
- Գանձո՞ հեղ:
- Եօ՞թը:
- Բասձա՞ Հայր մերը:
- Որի Աստուծո՞ւ:
- Երե՞ք:

Կը խնայան անոր արքերը: Մաննան՝ անծանօթ այս ամէնուն: Բայց չի հարցնե՞ր: Օրեր կան ուր ամէն նեղաբարձութիւն վախ է մեր հոգուն:

— Խաղացէ՛ք:  
Ու խեղճ կինը չի գիտեր թէ բոլոր խաղալիքները կ'իյնան մեր ձեռքէն, երբ պայտախ ընդերքէն, գոց որոտումի նման հիւր հասնի մեր յարկին:

— Խաղկի՞նք:  
Իր մղձաւանջը երկու օր է, կ'եռայ ու կ'եռայ: Իսրեր եմ գիները, մատաղի ջուր մը դնելով հոն ուր ես գիտեմ թէ ինչն է որ կը տաքնայ: Իր մղձաւանջը: Գիտէ որ պահէ է օրը: զեռ շարաթէ՛ մը կայ մատաղի առտուան: Ու ոչ-խոր չի կայ:

— Խաղկի՞նք, մամա:  
— Լեցո՞ւր: Առանց տեսնելու գիտէ անիկա ջուրին հասնիր:

Ու անոր վտառութիւնը որ կ'անցնի ինծի: Գեղացի կնիկ, մահուան ընտանի, այնքան անկողիններէ: Անոր անութիւնը չի խաբեր երբք:

Բայց չի պատասխաներ աղջկան որ սիրտ առած անոր արքերը լեցնող հաւատքէն կ'ուզէ իմանալ, ի՛նչու է կ'եռան սա կաթսաները որոնք մատաղի առնէ կը նստի եռուտակին: Ան ուրիշ՝ գիտնայ թէ տարբերքը ինչ մեծ արմուկ է, նոյնիակ գիշերը: Ան ինչ օճախներ: Ան ինչ խաղկիներ: Ան քանի քանի սափորով հարմներ: . . . Ոչխա՞ր: Միամիտ աղջիկ: Հոս է որ անոր սպանելու չափ անգէտ են պղտիկներն: Բայց գիտէ որ սղա իր հայրիկին մէկ բաւը բաւ է կէս ժամէն հոս բերուտ տար ոչխար:

Յետոյ, յանկարծ, շրթները խածնելէն  
— Պէտէ՞ք:

Արցունքը ու սրտուրբ: Ինչո՞ւ այսքան տարբեր են տղաց մայները: Գիտէ՞: Ձի գիտե՞ր: Կ'ամա՞նս: Բռնած է մօրս ձեռքէն: Ու աղաչանքը յստակ թելի մը պէս կախ է տակաւին անոր բերանէ:

— Հիմա աղջիկս, հիմա:  
Կը լեցնելիս իմ արքեր: Բայց կը զօրանամ, վասնզի՞ գոց գիտեմ մամայիս հոգին որ վախ չուէի: Լակառակ բժիշկներու սա թափօրին: Մայրերը Աստուծոյ աջին տակն են լման տարի մը:  
— Առաջ Աստուած, հիմա, աղջիկս, հիմա:  
Բայց սենեակին մէջ ծանր է սա պահը: Օրը չըսկած կը գտնայ իր վերջին:  
Ճնճա՞ղը:

Որ կը պօռայ կաթիլ կաթիլ,  
— Աս ի՛նչ է:  
— Գարակէն բերաս:

— Բաց պատուհանը:  
Ծանօթ հէքեաթին որ թռչունը, նոյնիակ պատուհանէն զուրս, խերով կը մեկնէ ամէն աղապարքի, կը բանամ ապակին:

Վառարանին լոյսին մէջ կէս մը ոսկեղօծ ու թաւնայ իր գլուխը կը տնկէ թռչունը զէպի պապ հոսանքը: Ծառերուն իսկապէս հիւսուած հիւզերը ճօճքի կը մտնեն: Ճնճաղը կը կենայ զինուորի մը թիւին ու կը շարունակէ կաթիլ կաթիլ իր ծիւ ծիւը:

Կը գոցեմ պատուհանը: Խոշոր է շունը որ կ'ելլէ բերնէս:

Ու ճնճաղը առջինիս: Ժօրս մեկնումէն յետոյ իր պարծիլն, մենք կ'այցուելնք մահէն ու կենեքէն: Իրիւն ի փոխ: Ես՝ այն շատ ու շատ հարմներէն որոնք տարեր եմ իբր արքայու ժամէն զէպի գեղեղման, լալով մամխ հետ, անտօջ վարդ մարմիններ, որոյուած ծաղիկով ու արցունքով, հարիւրներու կոկիծին մէջէն: Ինք՝ հաւանաբար երազելով իմ բառերէս մտքին մէջ շինուած անտէ պէպէ՛քին:

— Ամէն կնիկ եօթը հոգի ունի:  
Կը կրննեմ անոր գեղին սա իմաստուն պատգամը բայց կ'ամա՛նս անոր պարզիէ պատգամին կապուած պատկերները:

- Անունը:
  - Որո՞ւ:
  - Պէտէ՛քին:
- Ձեմ պատասխաներ:



Կախուեր եմ փէշէն:  
Բացեր է զուրբ և լուր կը մուրայ:  
Սպասուհիներ եկող ու գացող: Մօրքորը, արքերը ուսած: Ազգահասուն: Բոլորին զէմքին ահա՛ որ շղարշը անգամ սարսափին որով մահը կ'զգեստաւորուի ժամ մը նեռուէն: Մեղ չեն ստեններ ալ: Բժիշկ, բժիշկ, բժիշկ: Կ'ելլեն ու կ'իջնեն:

Ան կուլայ: Վա՛խը՝ զուրս քայլ փորձելու: Լարուտակ տղաքը ինչէ չեն վախնար: Նոյն իսկ մեր գեղը:

Ամուր եմ բռներ մետաքս պլուզէն, կակուղ ու սահող, որ տաք չէ սախախտ Բայց մատերուս մէջէն բարակ ու անուշ բա՛ն մը, նման նոր տղոց միտին երբ լի՛նէն կը հաննէք անոնց կարմրորակ գունտերը, լոպսեքէն յետոյ: Լուստու ս զգեստներուն տա՛իկ ալ սիրտ մը, իմինիս նման, որ ցաւին մուրճով գայ ողիկ ողիկ: . . . Ու ձեռքս կ'երթայ, յետոյ, մաղբերուն, ասունք ալ սահող, եղոտ ու հոտոտ, այնքան տարբեր իմ հանչցածներէն: . . .

Շարունակելի Յ. ՕՇԱԿԱՆ



# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ՅՈՎՀԱՆՆՈՒ ՈՍԿԵՐԵՐԱՆԻ

ՆՍԱՅԵԱՅ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՐԱԳԻՒՏ ՄԱՍԸ

(ՅԱՌԱՋԱՍԱՍՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԳԼ. Ա.-Բ. 2)

ԵՒ ԲԱՂԴԱՏՈՒԹԻՒՆԸ ԸՆԴ ՅՈՅՆ ԲՆԱԳՐԻ



Ա. Յովհաննու Ոսկերիքանի գործերուն հայ թարգմանութիւնները, հայ մատենագրութեան Ոսկեղիւնիկ դարուն, Աստուածաշունչէն ետք, առաջին տեղը կը զբաւեն մեր զգրութեան մէջ, թէ՛ իբրև մեկնադրական և կրօնա-բարոյական և թէ՛ իբրև եկեղեցապատմական գործեր: Անոնք մեր ոսկեղարեան լիզօրին լանազոյն և ընտրելագոյն հայկարանութեան ամենազեղեցիկ կոթողներն են:

Ոսկերիքանի հայ թարգմանիչները իրենց առջև գտնուող յոյն բնագիրը բոս առ բոս թարգմանելէ աւելի՛ զայն կը հայայնեն, մեծագոյն հմտութեամբ և պարիկի ճարտարութեամբ, զայն հայկարանութեան բովոքէն անցնելով ու անոր վերայ հայ լեզուի և մտքի պերճութեան ու վեհութեան անջնջելի զբոյժը ձգելով: Այս ամէնը մեր թարգմանիչներուն քաջ հայերէնապարտութեան մէկ գրաւականը կը ներկայէ մեզի. և սակայն այդ չէ միայն անոնց թարգմանիչի միակ բարոցուցական կողմը. անոնք ունին նաև յոյն լեզուի լաւագոյն հասկցողութիւնը և հմտութիւնը, ու այս վերջինը մանաւանդ, անոնց բուն արժանիքը կը կազմէ:

Ոսկերիքանի մեկնադրական գործերուն լաւագոյններէն մին է Նսայեայ մեկնութիւնը, որ Ե. դարուն թարգմանուած է Ա. դասու թարգմանիչներէն միոյն ձևամբ: Այս թարգմանութիւնը ամբողջութեամբ չէ հասած մեղի: Հ. Յ. Աթանաս Տիրոյանի րՎենետիկ տպագրած Նսայեայ մեկնութիւնը պակասաւոր է. ան կը պարունակէ Բ2-ԻԱ գլուխները, անընթեռնի մնացած բառերու ընդհատումով և պակասումով,

և Լ6-ԿԴ 12 գլուխները: Ինչպէս կը տեսնուի, կը պակսին հոն՝ Յառաջասացութիւնը, Ա-Բ, ԻԱ-Լ6 և ԿԴ 12-ԿՁ գլուխներու մեկնութիւնը:

Ա. Աթոռոյս ձեռագիրներէն թիւ 1653ը կը պարունակէ Յառաջասացութիւնը և Ա-ԻՁ գլխոց մեկնութիւնը. թիւ 2837ն ալ ընդօրինակուած է վերոյիշեալ ձեռագրէն. ունինք նաև թիւ 327 ձառընտիրը, որ իր Գ. մասին մէջ կը պարունակէ Յառաջասացութիւնն ու Ա-է 17 գլուխներու մեկնութիւնը, բազում ընդհատներով: Արդ, թիւ 1853 Նսայեայ մեկնութեան Յառաջասացութիւնը և Ա-Բ2ի հայ թարգմանութիւնը բազդատած ենք յոյն բնագրին հետ (Migne, Patrologie Greca, 56րդ հատոր) մեր Աւարտաճառին Ե. մասին մէջ, և իբրև նախափորձ, ի տոյն ընծայելու բարբախտութիւնն ունինք:

Ս. ՈՍԿԵՐԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ  
ՆՍԱՅԵԱՅ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋԱՍԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Ս. Արոռոյս Թ. 1853 ձեռագրէն

## ՅԱՌԱՋԱՍԱՍՏՈՒԹԻՒՆ

Ջառաւելութիւն մարգարէին նախաստի (1) ի մարգարէէն է իմանալ: (2) Եւ պազկատարեալ լաւութիւն նորին որ զամենեցուն սրբոյն հաւաստեալ գիտէր զառաքինութիւն Պաւղոս, որ այնպէս հոգւով (3) բարբառեալ (4) ազատարտութեանն, և զանձառայական զմիտան և զբարձրագոյն յաւժարութիւն, և զբաղումս: (5) Վասն զի մարգարէութեան մեկնութիւն

յայտ արարեալ միանգամայն զամենայն միով բանիւ ճառել, (5) Եսայի սաէ, համարձակի եւ սաէ, Գտայ եւ այնոցիկ որ զիսն ոչ խնդրէին, յայտնի եղէ այնոցիկ որ զիս ինչ ոչ հարցանէին: (6) Եւ ոչ այնչափ միայն, այլ զի յաճախագոյն եւ վըշտակից զիտէ լինել ազգի իւրոյ ժողովըրթիւն, քան զոր ոչ միայն (7) զմոռութիւն բողոքմամբս ազգին ցածուցանէր, եւ ոչ միայն ազատ բերանով, եւ բարձրագոյն մտաւք որ ինչ վիշտք անցանկեղց էին ընդ նոսա, պտտմէր (8) համարձակութեամբ, (9) այլ եւ ոչ նուագագոյն քան զվշտացեալսն վշտանայր եւ տառապէր, եւ դառննագոյն քան զայլսն ամենեանի որդայր եւ սղայր, (10) նաեւ ամենեկին իսկ սուրբ մարգարէքն առաւել քան զհայրենի ըզգութս ունէին առ այնոսիկ, որոց մարգարէանայինն, (11) զի եւ այնչափ եւս քան զմարդկային բնութիւնս ընդդէմ նեղութեանցն որ դային ի վերայ ժողովըրթիւնս, (12) զի ոչ այնպէս հայր մանկասէր Դուրովբար ի վերայ իւրոց ծննդոց որպէս նոքա տունէին ի վերայ նոցա, որոց մարգարէանայինն: (13) Ի ձայն աղիողորմ զողբան նուագէին, յորժամ դային հասանէին չարչարոնք ինչ ի վերայ, զԱստուած աղաչէին, ընդ նոսա զանձինս ի գերութիւն վարէին, վշտակից վշտացն լինէին, Զանային, հնարէին, զի զնոսա յերկնից բարկութեանն ապրեցուցեն, եւ յարւանանց մեղացն, որ ի վերայ հասանիցեն: (14) Քանզի չէք այնմ համեմատ, յորժամ զուրթ իշխանացն յուպիցին ի վերայ այնոցիկ, որոց իշխանն, եւ մտաղիւր վըշտակից եւ չարչարակից զիտիցեն լինել, վասն որոց եւ զմեծն Մովսէս յաթոռ զուրթավարութեան եհան, նստոյց Աստուած, քանզի յառաջագոյն իսկ արդեամբք եցոյց (15) զհայրենի գութս (16) առ որդիսն իւրոյ ազգին, (17) եւ յետոյ զոնցն զուրթ յայտ արարեալ պաղատէր, եթէ թողոց եւ սաւ, զմեղաց ողոս, թող, այսպէ թէ ոչ, եւ զիս Զնջիս ի զպրութեանէդ յորում գրեցիր: Սոյնպէս եւ սա հայեցեալ ի կորուսնսնսն աւերչ թոյլ տուք ինձ, լացից դառնապէս, (18) մի՛ բռնադատէք զիս ի վերայ բնիման դատար ժողովրդեան իմոյ, իսկ Երեմիայ՝ եւ որքա երկարածիզս յարինեաց ի վերայ կրթանման քաղաքին, բայց եզկելիւ եւ

ընդ նոսա իսկ չոքաւ ի գերութիւն, եւ զուտարտի երկիրն քան զիւր (19) լաւ համարէր, (20) զի մխթարեացէ զվշտացեալսն, եւ զվտարանդիսն, եւ ուղղեացէ զմիտս նոցա առ Աստուած: Իսկ Գանիէլ վասն գարձի գերութեան, քսան եւս աւելի տուարս ճգնէր ի պահս եւ բողոքմ փոյթ ցուցանելով աղաչէր զԱստուած, զի արտացէ նոցա զիւրութիւն ի զմեղակ ծառայութեանն: Եւ իւրաքանչիւր ոք ի սրբոցն այսպիսի մտաւք գտանէին լուսաւորագոյնք: Ուրպէս եւ Գաւթի ստեղծալ զարկութիւն եկեալ (21) հասեալ ի վերայ իւրոյ ազգի ժողովրդեան (22) խնայեալ ի նոսա յիւր անձն կոչէր զհարուածսն: Եւ տաս, հովիւս մեղաց, եւ հովիւս գործեցի զչարսն, զոքա խաշինքդ զինչ յանցեան, եղիցի ձեռն քո յիս եւ ի տուն հար իմոյ: Եւ նահապեան (23) ծերունին Արբահամ թէպէտեւ ոչ ինչ էր մաւս ի չարսն, (24) որ եկեալ հասեալ էին ի վերայ Աղոթմայնցոցն, այնպէս համարէր թէ ինքն (25) ի ներքս ի բարկութեան ինչ, (26) աղաչէր եւ խնդրէր յԱստուծոյ: Եւ ոչ զաղարեաց մինչև զամենայն ինչ (27) ասոց, զի կարիցէ դարձուցանել (28) զհրաձիգ կրկնատեղաց բարկութիւնն, մինչև Աստուած եթող զնա եւ ետ տեղի: Իսկ Նորոյ Կտակարանց պաշտօնեայքս եւս առուեսեալոցն քան զնոսա ռուցին քաղութիւնս, քանզի մեծամեծ եւս շնորհի եղևն արժանի մայրելոյ, (29) զբողոքարարիկ ճգնութիւնս կրեալ առաքինոնային, վասն այնորիկ եւ Պետրոս յորժամ լուաւ ի Քրիստոս, եթէ զժուարին է մեծատան մտանել յարքայութիւն երկնից, (30) վշտանայր եւ հարքանէր երկնիցիւ թէ ո կարիցէ ապրել, թէպէտեւ վասն իւրոյ իրացն համարձակութիւն ունէր (31) առ Տէր, քանզի ոչ եթէ զանձանց ինչ խնդրէին, այլ փոխանակ ամենայն աշխարհոց հոգային: Իսկ Պաւլոս (32) ամենեկին յամենայն ի թուղթնս այսպիսի միտս ցուցանէ, (33) զի եւ զՔրիստոս բազմաց սիրութիւն տեսանիցէ, Եւ չանկ սաէ, ի մարմնոյս եւ ընդ Քրիստոսի լինել լաւ համարիմ, բայց կալ մնալ ի մարմնի եւս կարեւոր վասն ձեր: Եւ արդ այսպիսի իմն արբինակ ցուցանէ մարգարէս, զի եւ զպատուհասն եւս, որ զաւրց էին յԱստուծոյ, ստէր (34) համարձակութեամբ, եւ



Սողոմոնյեցուցւոյ — και οὐδὲν ἔχων κοινὸν πρὸς τὰ καταληψίμενα τοὺς ἐν Σουδίοις κακά.

25. յոյնն ունի — ի մէջ անհնարին աղետից — մէսսիս τοῖς δεινῶς

26. յոյնն ունի — այսպէս աղաչէր — οὕτω παρεκάλει.

27. յոյնն ունի — արար եւ սասց — πειῶν και λέγων.

28. զհրածիգ կրկնատեղաց բարկութիւն — Թիւ 327 ճառընտիրը ունի — կրակատեղաց — յոյնն ունի — զշարաշար այրուած այն, — τὸν χαλεπὸν ἐμπρησμὸν ἐκείνον.

29. յոյնն ունի — եւ բազմաթմամուկեայ ճրդնութեանց կոչեցան, — και πρὸς μακρότερα κληθόντες σκάμματα.

30. յոյնն ունի — տազնայէր եւ գողայր, եւ կարցանէր տսելով. — ἴγωνα και ἔτρεμα, και πείσων προσῆγε λέγων.

31. առ Տէր — չիք ի յունին —

32. մանենեին — չիք ի յունին:

33. զի եւ — տեսնիցէ, — յոյնն ունի — որ ոչ անդուրժէր զՔրիստոս տեսնել յառաջ քան զփրկութիւն մարդկան, — ὅς οὐδὲ τὸν Χριστὸν ἰδεῖν ἠθέσχετο πρὸ τῆς τῶν ἀνδρωπῶν σωτηρίας, ἰσὺ Թիւ 327 ճառընտիրը ունի — զի եւ զՔրիստոս անգամ ոչ կարէր տեսնել թէ ոչ նախ զբազմաց փրկութիւն տեսանիցէ:

34. յոյնն ունի — բազում համարձակութեամբ, — μετὰ πολλῆς παρρησίας,

35. յոյնն ունի — Աւ յաճախ, — και ... συνεχῶς.

36. յոյնն ունի — զնա — αὐτὸν...

37. յոյնն ունի — եւ երկարածիգ բանիւք առ նսսա զայրագնի, — και διὰ μακρῶν τῶν λόγων παροξυνόμενον κατ' αὐτῶν.

38. եւ առ Աստուած բարեխոս լինի, — չիք ի յունին:

39. յոյնն ունի — եւ զայս մանուանդ, — και τοῦτο μάλιστα.

40. յոյնն ունի — բայց այժմ հարկ է սկիզբն տանել նոցին նախերգանաց, — τῶς δὲ αὐτῶν ἀναγκαῖον ἀρξασθαι τὸνπροοίμιον.

ՅՈՒՍԿՈՒԿ Ա.ՔՂ. ՍԻՏԻՍԵԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈՒԲԻ ԶՐԸՆՈՐԸ

ԵՒ

Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շար. ՍԻՐՈՅ 1934, էջ 312 ԷՍ եւ Վերջ)

Քիչ հաւանական է որ Դ. դարու շինուածքը անփնսս անցուցած ըլլայ սամարական երկու ապստամբութիւններն որ ծագեցան, մին Չիննի կայսեր օրով 464ին, միւսը Յուստինիանոսի՝ 529 ին. վերջինս շատ փասեց եկեղեցիներուն: Սամարացիները, կը գրէ Սկիւթոպոլսեցին Կիւրիւզ, սկողոպտեցին եւ հրդեհեցին հանդիպած եկեղեցիները, կտտանօք մահացուցին ձեռքերին ինկած հաւատացուները, մտիւրի վերածեցին բոլոր զիւղերը, մանուանդ նէսպոլիսի շրջանակին մէջ, ուր վեհագոյն իշխանութիւն մը դործադրելով՝ Յուլիանոս անուն մարդ մը՝ իրենց ցեղէն՝ Թագաւոր հռչակեցին: Այդպիսի զէպքեր իրաւունք չէ՞ն տար Յուլիանոս ջրհորի եկեղեցին գնել նուիրական այն հինգ եկեղեցիներուն մէջ որ այրեցան Գարիզնի սամարացիներուն կողմէն, եւ կենացի Պրոկոպիոսի ըսածին համաձայն, նորոգուեցան Յուստինիանոսի հրամանով:

Այս վերանորոգութիւնը զիւրաւ կը նշանակուի այն ժամանակին համար՝ որ տանն Ս. Սոփիա կը կառուցուէր Կ. Պոլսոյ մէջ (532 — 537) եւ այս առթիւ էր որ, անվարան կը կարծենք թէ՛ մարաքաղաքին հոյսակապ ստանար ի նշան երախտագիրութեան, կ'ընդունէր Յակոբի ջրհորին հորապսակ որ յայնմհետէ կը պատկերացնէր Ս. Սոփիայի նուիրական ջրհորը՝ շրջապատուած իրենցանկերով որ ի ձեռին կը կրէին Երեքովի շորս փողերը:

Բայց եւ այնպէս առաջին անգամը չէ որ կայսերական խուզարկութիւնները ի շահ Կ. Պոլսոյ եկեղեցիներուն կը յարձակէին Յակոբի գաշտին վրայ. 415 ին յանձնաժողով մը պաշտօն ունէր տեղւոյն հողը քրքրել փոքր Թէոդոսին համար հին օրի-

նաց նահապետներուն նշխարները հուսա-  
քիրու: Կատարի աշխատանքով մը շատ օ-  
րիկէ վերջ, քարէ անտուկ մը գտնուեցաւ,  
բայց ինչ յուսանատուութիւն, պարտապէս  
է: Պեղողներուն առաջին յարատեւու-  
թիւնը վարձատրուեցաւ: Փոսէն հանուած  
պարագա զամբարանին տակ երեցաւ մոր-  
մարէ երկրորդ զարմանալի գեղեցկութեամբ  
կարաս մը՝ որ կը պարունակէր անխախտ  
գերեզման մը: Աւելիին պէտք չկար՝ որ-  
պէտէր հաւատային թէ՛ Յակոբի որդւոյն՝  
Յովսէփի նշխարները գտած էին: Նուիրա-  
կան ոսկերտութիւն կայսեր նուիրակներուն  
յանձնուած էին. 15 Հոկտ. 415 ին հանդի-  
սուոր փոխարդուութեամբ մը անոնք Բիւ-  
զանդլուսի մար եկեղեցին տարուեցան քա-  
ղաքին պատրիարքին եւ Թորթոյի եպիս-  
կոպոսին միջոցաւ:

Մինայի վանքէն վանուկանի մը եւ ա-  
սորի քահանայի մը վստահութեան վրայ Ս.  
Աբրահամի կանոնիկոսի մը կողմէն փո-  
խանցուած մանրամասն հաստատութիւն  
կը գտնէ ոչ միայն Աղեքսանդրոյ ժամա-  
նակարտութեան մէջ, այլ նաեւ սամարա-  
կոն ժամանակագրիներէն ալ: Այս զէպ-  
քին արձագանքը ըլլալով վերլիններս կա-  
ւելցնեն թէ՛ Վսամարացիները յետոյ իր հո-  
ղովը ծածկեցին գերեզմանը եւ Յովսէփին  
գերեզմանը անմատչելի թրին մինչև մեր  
օրերը: Ինձ կը թուի թէ՛ այս զուտ որոշ  
լուսարանութիւն մը կուտայ յունահռոմ-  
մէական դամբարաններուն ծագման վրայ եւ  
ամէն մարդ կրնայ տեսնել Յակոբի ջրհորին  
եկեղեցիին մօտ, Յունաց ցանկապատին  
մէջ, եւ ոչ հետո Պալատայի արբիւրէն:

Թէպէտ Սամարացիները 614 ի եւ 636 ի  
գրաւուեցան իրենց օժանդակութիւններ-  
ըր տուն: Եւ ո՛րք է լուրջ պատճառ մը չ'ըն-  
ծայր մեզ հաւատարու թէ՛ Սիւքէմական  
եկեղեցիները ծանր փորձերու ենթարկուե-  
ցան նոյն պարագաներուն առթիւ: 614 ին,  
մամուաղը որ գրաւեցին տեղերը յարձակ-  
մամբ, բոլոր ժամանակներու սովորութեան  
համաձայն, շատ տեսակ արհաւիրքներու  
պատճառ կուտային: Քաղաքները՝ ուր յաղ-  
թանակը առանց ընդդիմութեան ընդունե-  
ցան՝ խնայուեցան եւ Պաղեստինի գրաւու-  
մէն մինչև 627 Շահպարապ զօրապետը  
ներողութեան ապացոյցը տուաւ հանդէպ  
երկրի ժողովրդեան:

Այլապէս եղաւ այն պարսիկներու մա-  
սին որ քրիստոնէութիւնը ընդունեցին,  
ինչպէս ցոյց կուտայ պարագան ձիաւոր Ա-  
նաստասի՝ զոր մկրտած է Մտտեստոս պատ-  
րիարքը անոր ընկերներուն միոյն հետ:  
Անաստաս՝ Սրուսողէմի մօտ վանքերուն  
միոյն մէջ շատ տարիներ անցընելէ վերջ,  
մարտիրոսութեան փափաքը ունեցաւ. Կեօ  
սարկա գնաց, նախ այցելեց Լիւդի Ս. Գէ-  
որգի սրբավայրը, Ելետոյ Գարիգին լեւու  
աղօթիւն եւ երկրպագելու համար, մտա-  
կոն գտնուող ուրիշ սրբավայրերը: Գը-  
րուաման բանակին իր ընկերներուն ինք-  
զինքը ծանօթացնելով, ան ձերբակալուե-  
ցաւ եւ Պարսկաստան տարին եւ 627 ին զըլ-  
խատեցին ի Պէլթաուէ: Ամենայն հաւանա-  
կանութեամբ նորագործին այցելած սուրբ  
վայրերուն մէջ պէտք է հաշուել Ս. Ջրհորի  
եկեղեցին, վանուկայի այն տառն քանդուած  
չէր: Ան նմանապէս անջնաս մնաց իսլա-  
մական յաղթութեանց ժամանակ եւ կոն-  
զուս կը մնար երբ Նապոլուս իր զուու-  
ները բացաւ էմիր Ամրոնի 637 ին, ինչպէս  
Սնրասոյու, Լիւզ, Եւպիսահ եւ Յուպպէ:

Արգուլֆ չգձազրեց 670 ին, Մուա-  
վիահ խալիֆային օրով, Յակոբի ջրհորին  
խաչաձե եկեղեցին: Ան նոյնիսկ առիթ ու-  
նեցաւ չափելու ջրհորին խորութիւնը եւ,  
կը հաշուէ 40 կանդուս: Վիլլիպուա 723-  
726 իր կարգին կ'այցելէ օջրհորի վրայի  
եկեղեցին՝ ուր Տէրը Ղուր ուղեց խալիֆը:  
808 ի պաշտօնական տեղեկագրերի աչքին  
նոյն եկեղեցին կը նկատուի սՄԷԾ եկեղե-  
ցի մը՝ ուր կը հանգչի Սամարայի սուրբ  
կիրն: Նէպոլիս ունէր ուրիշ եկեղեցի-  
ներ ալ, եպիսկոպոս մը, կղերիկոս եւ սիւ-  
նակեաց մը:

Գ. Ս. ՓՐԿՁԻ ՄԻՋՆԱՎԱՐԱՆԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուղալիւրներու արշալոյսին կոնդուս  
չէր մնացած այն եկեղեցին՝ որուն տակ Յա-  
կոբի ջրհորը պաշտպանուած էր. ոչ ոք  
պիտի զարմանայ եթէ խորհուրդը ունենայ  
Մամուն եւ Միւթասէմ խալիֆաներու օրով  
Նապոլուսի մէջ կատարած փոփոխութեանց  
հետեւելու եւ հաշուելու կործանումի զէպ-  
քերը 841 ին Ապու Հարապի ապստամբու-  
թեամբ եւ Նեկոփոր Փակոսի յաջողութեանց  
դէմ իսլամական հակազուսներով կամ

Հաքէմ խալիֆային մոլեզկին կատարու-  
 թեամբ: Սամաբաղիները ինքզինքնին գո-  
 վիւու բան մը չունեցան Ը-ԺԱ գար Պա-  
 դեստինի մէջ տիրող իշխանութենէն: Նաև,  
 1099 ին Երուսաղէմի գրաւման ժամանակ,  
 Նէապոլիս անձնատուր եղաւ Կոստըֆոս  
 տը Պիւլյետնի որ իր եղբայրը Եւստաքիոսը  
 և Տաքրէտը զրկեց շատ յարգանքով ըն-  
 դունելու քաղաքին ստացութիւնը: Երբ  
 Դանիէլ ռուս վանականը 1107 ին Պաղատին  
 Ա. էն արտօնուեցաւ իր ճանապարհորդու-  
 թեան առթիւ ի Տիրեքիլա, որուն կ'սպառ-  
 նար Դամասկոսի էմիր, կը հասնի Յակո-  
 բի գիւղը, կը տեսնէ մեծ և խորունկ ջրը-  
 հորը որ ունէր զով և ախորժահամ ջուր  
 մը. առանց բան մը ըսելու ոչ եկեղեցիին  
 և ոչ ալ անոր աւերակներուն մասին.  
 վանկի տեղը անողոքելի կերպով մեր-  
 կացուած էր յօգուտ մերձակայ գիւղին  
 կամ մեծ ճամբաներու իջևանի մը:

Հետեւեալ տարին, Յովսէփատի յօթը  
 Տամի արքայութիւնը կ'ուս կ'առնէրէնէն և  
 Պաղատին Ա. էն կ'ընդունէր Աքքարէն և  
 շրջակայքէն տասանորդ գանձելու իրա-  
 ւունքը. գրաւում մը որ յետոյ նշանա-  
 կութիւնը ունեցաւ հաստատութիւն մը  
 վանանահայութեան մը այն կալուածին  
 վրայ զոր վանականները ստացած էին թա-  
 գաւորական շնորհումով. ինչպէս ցոյց կու  
 տան Ասորացութիւնները Յովհաննէսի  
 1178 ի Աքքարի վանահոր, և Բերնարտտի,  
 1186 ի Սիւքարի վանահոր: Նաև գոյու-  
 թիւն ունէր Յովհաննու Յովսէփատի ար-  
 բային, և Եւայի՝ Բեթանիոյ Ս. Ղազարու  
 արքայութիւնի միջև երկիցս կնքուած հա-  
 մաձայնութիւն մը որ մեզ կը տեղեկացնեն  
 Յակոբի ջրհորին միջինդարեան հաստա-  
 տութեան մասին:

Պայմանագրութիւն մը հողերը վարձու  
 կուտայ Պէսէզոր և Թուրգանոս սոսկական-  
 ներուն օրհնցմէ մին Աքքար, և միւսն Պա-  
 լատի մէջ կը բնակէին, զալով մի արիւշ  
 բերանացի համաձայնութեան մը յայտնի  
 կ'ըլլայ թէ վանականները պիտի պահպա-  
 նեն այգի մը Պալատի հողին վրայ. քիչ  
 յառաջ փոխանակուած Աքքարի վերաբեր-  
 եալ Ս. Փրկիչ մրգատանին մօտ այս վեր-  
 ին գիւղի սահմանակից հողատան մը կ'եստ:

Այս յիշատակարանին ուստի մատրոն-  
 թիւնը կը հաստատէ թէ 1. Բեթանիոյ կրօ-

նաւորուհիները սեպահականատէր էին Պա-  
 լատի գիւղին. 2. Աքքարի հողը Յովսե-  
 փատի Նոթր Տամի իրր սեպահականութիւն  
 սահմանակից էր Պալատի հողին Ս. Փրկիչ  
 կոչուած մրգատանի մը սահմանին վրայ.  
 3. այս Ս. Փրկիչ տրտողուր Յակոբի ջրհո-  
 րին միջինդարեան եկեղեցիին անունն էր,  
 զոր ընդունած են Եւրիչներն ալ: Ասկէ  
 զատ կրնանք հաստատել իթէ երեք կրօ-  
 նաւորուհիները Յովհաննէս արքայէն Աս-  
 քարէն ստացան հողամաս մը՝ նպատակին  
 էր մեծցնել Ս. Փրկիչի կալուածը զոր կը  
 վայելէին. վասն զի անոնք էին որ յիշեալ  
 եկեղեցիին սպասարկութիւն կը կատա-  
 րէին: 1172 ին Թէոդորէք չվկայեր երբ  
 ջրհորի եկեղեցիին վրայ կը խօսի:

Բեթանիոյ արքայարանին Պենետիկ-  
 եանները Յակոբի Ջրհորի քով Պալատի  
 մէջ հաւաքուած էին, իրողութիւնը կը  
 բացատրուի արքունական կալուածին նէա-  
 պոսի մէջ երկար ժամանակ Միլիսանդ  
 թագուհիին ներկայութեամբ: Յուտիթ ար-  
 բասուհին որ Ս. Փրկիչի մրգատանին կից  
 գետնի մասին բերանացի դաշինք մը կը  
 կնքէ 1170 ին արքայ Պետրոսին հետ, թա-  
 գուհիին երիտասարդ փոքր քոյրն է, օրուն  
 ի նպաստ յիշեալը 1143 ին հաստատած էր  
 Բեթանիոյ արքայարանը Ղազարու գերեզ-  
 մանի սրբավայրին հովանիին տակ:

Վերև ցոյց տրուած պայմանագրու-  
 թեան համաձայն, Յուտիթ՝ յանուն իր հա-  
 մայքարին, արդէն կալուածներ ստացած էր  
 Պալատի մէջ, իրաց վիճակ մը որ անտու-  
 րակոյս 1161 էն առաջ տեղի ունեցած էր.  
 այսինքն Միլիսանդի մահուան ժամանակ:

1152 ին մայր թագուհին կերպով մը  
 նապուստ տարագրուած է իր օրդուոյն Պաղ-  
 տին Գ. ին հետ ունեցած ինդրոց պատ-  
 ճառաւ. և ան առիթ ունեցած էր Սամա-  
 րական սրբավայրին իրը մասնակի կցել  
 Բեթանիոյ արքայարանը որ կը վերաբերէր  
 Երուսաղէմի գահին զոր այլք կը փափա-  
 քէին հանել անոր իշխանութենէն:

Այս պարագան կը տանի մեզ բառ մը  
 ըսել հիմնարկութեան մասին Եկեղեցիին  
 անոր զոր Սիւքարի մարդիկ աւետարանա-  
 կան զրուագէ վերջ, աշխարհի փրկիչ յայ-  
 տարարեցին (Յովհ. Գ. 42): Եկեղեցին գո-  
 յութիւն ունէր մինչև 1154: Այս թուա-  
 կանին, վերջապէս, Իպն Խորիս Շէրիֆը

իր աշխարհագրութեան մէջ կը գնէր այն տեղեկութիւնը զոր իրեն կը բերէր Սիկիլիոյ թագաւոր Ռոմէր Բ. ի նաւիրակներէն մին, որուն համար ան կը գրէր՝ «Նապոլեոսը Սամարացիներուն քաղաքն է: Հոն կը դանուի Յակոբի կողմէն փորումը ջրհորը, ուր Տէրը նստաւ, Սամարացի կնոջմէն խմելու ջուր ուղեւով: Հոն կայ այսօր վերաշինուած գեղեցիկ եկեղեցի մը»: Տեղեկութիւնը նոր թուականի գործ կրնայ նկատուիլ. վասն զի կը տեսնուի որ Խտիրլս կը յիշատակէ Ասկարոնի առումը Պաղատին Կ. ի ձեռքով, որ տեղի ունեցած է 20 Օգոստ. 1153:

Աւելի մեծ ճշգրտւի պէտք կո՞յ: Կը հայթայթուի ան 1150 ին, պատրաստուած *Traité des Distances des Lieux saints* հրատարակութեամբ ուր կը կարդանք նուիրուած ծանօթագրութեամբ ա՛յն դաշտին՝ ուր կը գտնուի Յակոբի պարիսրը, որ սակայն ջրհոր մ'է և ունի հետեւեալ թանկագին խօսքը, ուր այժմ չիմուած է եկեղեցի: Ս. Փրկիչը ուրեմն Ս. Գերգեմանի նուիրագործումէն յետոյ անձնւայտ շինուած է, ԺԲ. դարու կիսուն, ժամանակաշրջան մը երբ լատին թագաւորութիւնը մեծ զարգացում ունէր հաստատուն և իմաստուն կառավարութեամբը Մելիտանիդի որ կը գիմարէր աւատական շփոթութեանց՝ որոնք պատճառներ էին երկպառակութեան եւ տարաթիւսան: Սամարացի կնոջ շնչատակին համակրութեամբ լեցուած շէնքի մը այս վերաշինութեան մէջ թագուհիին միջամտութիւնը յանդգնութիւն մը չէ: Աւելի լայն տեղեկութիւններ կը պահպին Բեթուրիոյ Ս. Ղազար արքայապետին դիւանատան կորստեան պատճառաւ, այն վանական հաստատութիւնը որուն վրայ խօսեցանք, կարեւոր վկայութիւնով մը կը հաստատէ այս կարծիքը:

Նրբ իսլամական ալիքը դարձեալ ուղղակի սուրբ երկիրը, Ս. Փրկիչի եկեղեցին երկու դար ևս կանգուն չմնաց, այլքններէ կրճուած կղզեանէ նման, ինչպէս շինուած քներու այն կմախքները որ կը լեցնեն Յամակուսդայի միայնութիւնը: ԺՆ. դարը տապալակ գանկեալ, շինուածանիւթերը շահագործելու համար. կան բաւական հեղեղը որոնց միջոցաւ երկու հարիւր տարի յետոյ կարելի կ'ըլլայ դատել եկե-

ղեցիին և վանքին կառուցուածքին գերազանցութիւնը: Աւերակներու տեղին տակ կը պահպանուի այն ընդերկրեայ սեղանը (crypte) ուր յոյն կղերէն ոմանք երբեմն կը սպրտէին պատարագելու ջրհորի բերանին մերձակայ սեղանին վրայ: Հոն մտնելու համար կը հանեն այն մեծ քարերը որ կը փակեն անոր ծակը, և, ինչպէս 1659 ին D'Arvieux սասպետը կը նօթագրէ, «կ'իջնեն կամարակապ փոքր նկուղի մը մէջ ուր կը գտնուի բերանը ջրհորին որ տակաւին ծածկուած է ուրիշ քարով մը, կ'իջնի որ հին դարերէն լաւ չիմուած է, նեղ բարձր, լայն ստորոտէն և ունի 12-15 կանգուն խորութիւն մինչև ջուրին մակերևոյն: Դուրը, «իբր նշան կ'իջնին միայն չորս սիւներ որ տակաւին կանգուն են, շուրջը բազմաթիւ և գեղեցիկ ձիթեղի ծառերով»:

Յունական Պատրիարքարանը Յակոբի դաշտին 1860 ին տիրանալով բազմաթիւ արգելքներով կրցաւ ձեռնարկել պեղումներու և մաքրելու համար ընդերկրեայ սեղանը, սիւներու հիմերը, կողակները և եկեղեցիին սարահարթամակը:

Առանց այս աշխատութեան, որ կ'ամբողջացնեն հին նկարագրութեանց պահասը. միջինդարեան շինուածքին վրայ խիստ անկատար դաղափար մը պիտի ունենայինք: ԺԲ. դարու նկարագրութեան միակ նախագիւծը Թէոդորիքինն է (1172)...

Իրականութեւն մէջ, ընդերկրեայ սեղանը ջրհորին հետ ամբողջութեամբ կը գտնուէր կողակին զատին տակ, հոն կ'իջնէին սանդուխներով որոնց դռնները կերպով մը սեղանին առջև դրուած՝ տարածմօրէն կ'արգարացնէին ուխտաւորին բացատրութիւնը: D'Arvieux մեր ձանջածնէրէն միակն է որ ծանօթագրած է տրամագծի տարբերութիւնը որ կայ ջրհորի բերանին և հատանշուած (appareillée) փոզածէին շինութեան միջև: Միջինդարեան եկեղեցիին զուռը երկար ժամանակէ ի վեր կորսուած է, կարելի է որ ԺՆ. դարուն, շինուածանիւթերու և զարդարանքներուն կողպատի ժամանակի յօգուտ նապուսի բոլոր նիւթերը տարուեցան արեւելեան բակի պատին համար մեծ մղկիթին՝ ուր մէնք տեսանք գանդու 1928 ին, թուական մը՝ երբ քանդուեցան անոնք եւ զիպուեցան փոզոցի երկայնքին Յիւստակարանին մասնագր-

տական քննութեան կը վերաբերի ստուգելու այս կարծիքը:

ԺԹ. դարուն, ընդերկրեայ սեղանին և ջրհորի վիճակի տեղեկութիւնը աւելի սեղմ ևւ մանրակրկիտ քննութիւնները 1893 ին սկսուած եկեղեցիին հողերու պարպումի մասին տեղեկագիրներ ունին: Այն ատենէն սկսեալ ընդերկրեայ սեղանը նորոգուած է և սկսան շինել միջինդարեան շինուածքը սնհարազատ ոճով մը որ, բարբախտաբար, յարգած է ԺԲ. գորու յատակագրիծը: ՄԿՐՏԻՉ ԵՅՊ. ԱՂԱԽՈՒՆԻՆԻ

Ն Ի Ի Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Շար. Սիոն 1934, էջ 187 էն)

Այսքան թունովայի եկեղեցւոյն վրայօք: Ստորև կուտամ ցանկը իմ 1931 ին հոն գտած հայ տապանագրերուն:

1. Բորձրաքանդակ, մարմար կտտարեալ վիճակի մէջ, իբր սանդուխի քար գործածուած.

Այս ք սապան հանգ  
բսեան մահեստի  
Գրիգորի դուսըր  
Վառվառին որ հանգեա  
ւ ի Տր. ՌձՁԼ (1739)

Այս տապանագիրը հրատարակուած է բայթթուականը կը նշանակուի ՌձՄԼ (1709) (1):

2. Հին տաճարի աւերակի քարերէն, խորաքանդակ.

Այս ք սապան եւ հանգսարան  
գեհաքաղ յեղմամբ ( ? ) մահ  
եստի խաչիկին որ հանգեալ ( ի Տր. )  
քվն ՌձՀԼ ( 1729 ) ին

3. Նոյնպէս.

Այս ք սապան հան  
գսարան Պուխոռ  
ւբեցի Մարզանի որդ  
ի Թաղոսին որ հանգե  
աւ քվին  
ՌձՀ ( 1721 ) ին

Այս ք սապան հան  
գիսարան Պուխ  
րուբեցի Գրիգոր  
ի որդի Մելխեդ  
ին որ հանգեալ ի  
քվին Ռձ  
ՀԹ ( 1730 ) ին

4. Նոյնպէս տապանաքար մը որմէ փոքր ջրաւաղան մը շինուած է պարտէզին մէջ, անարուեստ կերպով, և որուն վրայ կայ հայ արձանագրութիւն մը սա թուականաւ.

Ռձ ( ? )

5. Նոյնպէս, կոշտ գրով սղագրեալ տապանագիր.

Այս ք սապան հան ( գտեալ )

Մղնեցի քր. Պողոսի  
որդի քր. Յարութիւն որ  
հանգեալ ի Քս.

քվ. ՌձՄԱ ( 1702 ) ին

Այս տապանագիրը հրատարակուած է միւսայն թուականը ՌձՄ ( 1701 ) նշանակուած է ( 2 ):

6. Գեղեցիկ և բարձրաքանդակ մարմար տապան.

Շունչ մարմանակն ի հող եղծայ

որով եղի ի հոյն դարձայ

որդի կոչիս քր Յօհաննի

հեզ մահեստի Մկրտումի

որ ի յերկեհն Արեւելցի

ի հաղաքին Շօնոբեցի

բարեպատեօս առն ի յաանի

վարուքն պարկեօս եւ գովելի

որք հանդիպիք սոյն սապանի

իլարեան տուգ գողորմիս

Թ. ՌՄԼԸ ( 1789 ) Յունվարի Զ ( 6 ) ին

Այս տապանագիրն ալ հրատարակուած է,

քիչ ինչ տարբերութեամբ ( 3 ):

7. Հին աւերակի քարի վրայ տարբեր երեք տապանագիրք.

Այս ք սապան եւ հ

անգսարան սարան . . . . .

Գեհայանցի Սա Եր. . . . . որդի

րզիսի որդի Մասո Աղապեկին որ հ

ւրին որ հանգեալ անգեալ ի Քս.

ի Քս. քվն ՌձՀԲ ( 1723 ) քվն ՌձՀԲ ( 1723 )

8. Նոյնպէս կին քար.

Այս ք սապան հանգս

արան Շեմարաղցի Սամվիլի

որդի մահեստի Ջազարիսին որ

հանգեալ ի քվին ՌձՁ ( 1731 )

ին

9. Խոշոր մետրոպեան երկաթագիր, խորաքանդակ.

Շօնօրցի

քր. Յոհաննիսի

( 2 ) Նոյն, 1932, էջ 116: ( 3 ) Նոյն, 1932, էջ 116:

( 1 ) Բազմավէպ, « Թունովայի Անհետացած Հայ Գաղութէն Նշխարներ »: Հաւաքեց՝ Ս. Տէրտէրեան. 1931, էջ 536:

ՌՄԺԳ (1764) ին  
Սեպտեմբրի Ժ (10) ին

Այս ալ հրատարակուած է(1):

10. Հին քար, հաւանաբար հնագոյն տապանագիրը: Բարձրաքանդակ քարին կուշտին մետրոպեան երկաթագիր, շատ զժուար վերծանելի:

Այս է սապան լրս... ի  
սբ... ի որդի Բ...ն

Բլիցն Ռձ. երրորդ գեր մ'ալ որ ըստ իս Ի կամ Լ է, որով հաւասար է 1671 կամ 1681 ի:

11. Նման նախորդին միայն տապանագիրը երկայնքին:

Այս է Ազգապատգի Ղազարի որդի Յոհանեսին ՌՄԺԳ (1765) ին Մարտի Ա (1) ին

12. Բարձրաքանդակ մարմար տապան երկաթագիր:

Անցաւորք հանապարհի տեսիլ շիրիմս այս գովելի քանդի է սա զուտ սապանի արդար մանկան Աբրահամի ունոյ սբ. յաստիմանի ընդերցող նոր Սիոնի որ է որդի սա Գրիգորի հեզ մահեստուլ եւ իշխանի սբ. հաւասով առ Տեք փոխի մանուկ սիօք բառ հասակի ի ման նա Տեք ար Ժ ամի ՌձձԹ (1730) բողեալ կսկիծ իր ծնողի առ ամենագլին խեղճ ու լալի տարակուսեալ կենօք Երջի անմխիթար վերա երկրի:

Ստորեկ կայ նաև մինապիր մը հաւակթածելի մը մէջ: Այս տապանագիրը անթուական և երկու տող պակասաւոր հրատարակուած է(2):

13. Նման նախորդին և անոր ալ կողմը:

Նայեցարուք ծնունդի երկրի ի սոյն սապանս որ տեսանի եղեալ կայ սաս ի պահեստի մարմին սիկնոջ Հիւրիխանի եր կողակից սա Գրիգորի մահեստուլ եւ բարեպատի տեղեալ բնիկ Թունովայի ընդ առն իւրուս սա կենակցի

պարկետ վարուք... տարի մուսնացոյց դուստր եւ որդի եւ վախճանի Հայոց Բլի ՌձձԹ (1730)

որք հանդիպիլ տուք զողորմի:

Այս ալ հրատարակուած է պակասաւոր(3):

Ասոնք էլին իմ տեսած տապանաքարերս ու անոնց արձանագրութիւնները. ասոնցմէ զատ ուրիշներ ալ եզած ըլլալու են, որոնք սակայն անհետացած են այսօր: Այս անհետացածներէն մէկ քանիին տապանագիրերը ունինք հրատարակուած, որոնք հոս կ'աւելցնենք, շարունակելով իմ ընդհանուր թուահամարներս:

14. Տապանաքար մարմարեայ:

Հարք մարք հանդիպիլ շիրմիս արիստացեք գրեղնուկ գերիս մանն գրաւեց զիս եղկելիս եղ ի բանիս այս սապանիս սաս խեղճ տարին լի ճիւղիս երեք տասնամեայ կուսիս եւ հօրն իմոյ մահեստիս որոյ անունն է Գրիգորիս եւ մօրն իմոյ Հուրիխանիս եւ հեռն իմոյ Մարիամի Հայոց մեծաց բուսակնիս Համիս որք հանդիպիլ տուք զողորմ Ռձձ (1721) իս (4):

15. Այս է սապան հանգիստարան Գեթա արարդի Կոստանի որդի Յեղուլին որ հանգեալ է Գրիստա Ռձձ (1726) ին (5):

16. Այս է սապան Գեթա արարդի որդի Ղաբանի մահեստի տապանի հանգեալ ՌձձԼ 1729 (6):

Այս տապանագիրերը կ'արտասպան հրատարակութենէ: Անոնց իրք հաւաքիչ կը ստորագրէ Ս. Տէրտէրեան, որ տակայն նոյն իսկ ամենակարեւոր ծանօթութիւններ անգամ չի տար իր հրատարակութեան մէջ: Անոր հրատարակած տապանագիրներէն ոմանք պակասաւոր են, և ոմանք ալ տեղ տեղ սխալ: Այսու հանդերձ զովի է որ կրցեր է ձեռք անցընել ցանկ մը Թունովայի յիշատակարաններու և զանոնք հրատարակած է:

(6) Թ. Գրիգորեան

(1) Նոյն, 1932, էջ 116:  
(2) Բազմավէպ, 1931, էջ 536: (3) Անդ:

(7) Բազմավէպ, 1931, էջ 536:  
(8) Բազմավէպ, 1931, էջ 116: (9) Անդ:

# Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

## ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՐԻԵՐ

Անցնող Դեկտեմբեր ամսուան ընթացքին, Ս. ԱՄՍՕՐԵ ՅՆՕՐԷՆ Ժողովը ինն անգամներ ի նիստ գումարուեցաւ իրբեւ Վարչական Մարմին իսկ Աւսումն. Խարհուղը՝ մէկ անգամ եւ Աստուածաբանացի հայերէն բարգմանութեան ստանդարտիզացիոյ դարադարձ յոբիլիւնի Կեդրոնական Յանձնաժողովը մէկ անգամ, իւրաքանչիւրը զբաղելով իր իրաւասութեան մէջ եղած խնդիրներով:

● Եր. 1 Դեկտ. — Այսօր, Լեւոնտի արքունի պալատան Մասնաւոր քարտուղարութեան ըստացուեցաւ հետեւեալ հեռագրերը.

ՊԻՔԻՆԿԱԿԱ ՔԱԼԱՍ  
ԼՈՆՏՈՆ. 1 ԴԵԿՏ. 1934

ՆՈՐԱ ԱՄԵՐԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆ  
Տ. ԵՈՐՈՐԱՍ ԱՐԵՊՈՍԿՈՊՈՍ.  
ՊԱՏՐԻԱՐԶ ՆԱՅՈՅ ՅԵՐՈՍԱԿԷՍ

«Նրաման է իձն ներկայացնել Ձեզ՝ Թաղաւորին ցեմ ընդհանրապարհներ վասն ձեր բարեկեան հեռագրին որ ստացուած է Արեւիսկապոսին միջոցաւ»:

PRIVATE SECRETARY

Ի հետեան՝ Ս. Պատրիարք Զօր կողմէ երկու օր առաջ Գեղզըրուրի Արքեպիսկոպոսին ուղղուած սա հեռագրին.

29 ՆՈՅՄԲԵՐ 1934

ՆՈՐԱ ԵՆՈՐԱՊԱՏՈՒՈՒԹԵԱՆ  
ՔԵՆԵՐՈՊՈՒՍ Ա. ԱՐԵՊՈՍԿՈՊՈՍԱՆ  
ԼՈՆՏՈՆ

«Ձեր Շնորհապատուութեան եղբայրական զգացումներէն կը խնդրեմ, մասացանել յոսա Կայսերական Գանդից, մեր յարգալիւ եւ արագին ընդհանրապարհներ Կայսերական Բարձրութեան Գեղնի ղուգիսին հարաւանիմն բարեբաւախ առիթով: Կ'աղօրծեմ Տէրունական Մրցակայքերուն վէր, որ Աւստրոյ օրհնութիւններ ըլլան Նոյնի Արայական Բարձրութեանց իւխան ձօրնի եւ իւխանունի Մարմնային ամսական քեան վրայ, եւ իննի անոնք ընդմիջ երջանիլ»:

Ձեր եղբայրն ի Քրիստոս  
ԹՈՐՈՐԱՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
ՊԱՏՐԻԱՐԶ ԶԱՅՈՅ ԵՐՈՍԱԿԷՍԻ

● 2 Դեկտ. — Բէկ Ա. Պատրիարք Զօր Գահակալութեան Դ. տարեգարթին առթիւ պատրաստութիւններ տեսնուած էին հանդիսական քարտուղարութեանց, բայց Ն. Ամենապատուութեանը վերջին ժամուն, նկատի առնելով միայն Սրբազանի հիւանդագին զրուցիւնը, որ այնքան վիշտ կը պատճառէր իրեն եւ Միաբանութեան, արգիւնց ամէն հանգէս: Միայն թոյլ արուած օր երգուի Զուգայի պատարագը, որ այն-

քան հոգելից է եւ սիրովարար, եւ ինքը խօսեցաւ օրուան քարոզը, Աւետարանի եւ առաքելական ընթերցումներէն դատեր հանելով հոգեւորական գործիչին համար, հանրային պաշտօնի վերաբերմամբ:

● Դչ. 4 Դեկտ. — Տ. Ռուբէն Եպիսկոպոս պատարագեց Ս. Կուսին գերեզմանին վրայ ի Դեկտեմբեր. քարոզեց Տ. Նորայր Վարդապետ:

● Եր. 8 Դեկտ. — Տ. Շահէ Եպիսկոպոս, Անթիլիասի Դպրեվանքի վերատեսուչը, ժամանեց Երեւոյիս, յանուն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մասնակցելու համար Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան յոբիլիւնական Յանձնաժողովին:

● Կիր. 9 Դեկտ. — Տ. Տ/րայր Վրդ. Ս. Յարութեան մեր վերնամասրան մէջ քարոզեց անկզկին իմք բնարանով, բացարեւել թէ Աստուած մարդը ուղղուած կողմ հիմունքաւ է սիրոյ վրայ միայն, եւ թէ քրիստոնեան պարտի անցնել սիրոյ ճամբէն, հետեւելով Խաչեալին քայլերուն, հանելու համար միղութեան:

● Կիր. 16 Դեկտ. — Տ. Աստղիկ Վրդ. քարոզեց Մայր տաճարին մէջ Նիւթ ունենալով Ներդուութեան զպայտում (ըստ Մատթ. ԺԲ. 1-2), բացարեւել թէ ներդամութեամբ միայն, որ սիրոյ սկզբունքին ամենէն խաղաղ պատշաճեցումն է կեանքի զժպի՛ր պայմաններուն, հարմուած կ'ըլլան օրէնքին սուտ կողմերը, եւ արդարութիւնը գործադրուած կ'ըլլայ իր բարձր եւ լայնագոյն առումովը:

— Երեկոյն, Ս. Պատրիարքը, ըստ հրահրի, ներկայ գտնուեցաւ պատուոյ ընթերցին, զօր վեճով. Բարձր Գոմբիւրը իր արդարանքին մէջ տուաւ Ն. Ա. Բ. Շուէտի գահաժառանգ իշխանին եւ իշխանուհիին:

● Դչ. 18 Դեկտ. — Երուսաղէմի Անկիլեան Եպիսկոպոսը, ի դարձին արձակուողէն Եւրոպայի, այցելեց Ս. Պատրիարք Զօր, ընկերակցութեամբ Կանոնիկոս Պրիմէնի:

● Դչ. 19 Դեկտ. — Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Կիրեակ. Ե. Եպիսկ. Վարդապետներու փոխ այցի գնաց Անկիլեան Եպիսկոպոսին:

● Եր. 22 Դեկտ. — Ամբերիկայի Եպիսկոպոսական երկնցւոյ Եպիսկոպոսներէն Տ. Պօղոս Մատթեոս, որ Ս. Երկիր եկեր էր ուխտաւորութեամբ, այցելեց Ս. Պատրիարք Զօր, ընկերակցութեամբ Կանոնիկոս Պրիմէնի:

— Երեկոյն Դրական երեկոյթ մեկը ունեցաւ ժառանգաւորացի մէջ:

● Կիր. 23 Դեկտ. — Ս. Յարութեան մեր վերնամասրան մէջ Տ. Եղիշէ Վրդ. քարոզեց Նիւթ առնելով աւետարանի այբիբն ըմբան, բացարեւել թէ ճշմարիտ զուգուցիւնը պարուն է Աստուծոյ եւ ընկերին նկատմամբ ունեցած անկեղծ սոյն սերին, ուր ոչ մէկ պայմանադրականութիւն կրնայ զգայնել ինքզինքը:

— Երեկոյն, Ս. Պատրիարքը փոխ այցելութեան գնաց ամբերիկոս Եպիսկոպոս Տ. Պօղոս Մատթեոսի, Գիւնի Տէյլի պաղոկը:

— Ս. Պատրիարքը մանկակազմի փրկուն կը ընելու արտօնութիւն չնորհեց Ս. Աթոռոյ երկու աստաբղ միաբաններէն Տ. Տ. Նորայր, Տիրան, Գարեգին, Միւն, Հայազուն, Գորգիկ, Ջգոն, Սերովիչ եւ Շաւարշ վարդապետներուն, ինքն անձամբ զգեցնելով անոնց՝ ի ներկայութեան Լուսարարագիտ Տ. Մեսրոպ Սրբազանի եւ Տանէ Սրբազանի եւ յորդորակն եւ քաջակերական խօսքերով օրհնելով զիրենք:

● ԴԵ. 26 Դեկտ. — Ս. Ծնունդի լատինական տօնին առթիւ, Ս. Պատրիարքը Տ. Մկրտիչ եւ Տ. Ռուբէն Սրբազաններու եւ ուր վարդապետներու ընկերակցութեամբ շնորհաւորական այցելութիւն տուաւ Ճրանչիական Միաբանութեան եւ Լատին պատրիարքարանին, այսպ, Ռուբէն Սրբազանի եւ երկու վարդապետներու ընկերակցութեամբ գնաց նաև Անկիլքան եպիսկոպոսարանը. իսկ Պատ. Փոխ. Տ. Մկրտիչ Սրբազան շրջա վարդապետներու հետ գնաց քանի մը կաթողիկ Միաբանութեանց:

● ՌԵ. 28 Դեկտ. — Ամերիկայի եպիսկոպոսական եկեղեցւոյ երիցադոն էպիսկոպոսին որդին կանոնիկոս Պրիմէնի հետ այցելեց Ս. Պատրիարք Հօր:

● ԿԻՐ. 30 Դեկտ. — Մայր տաճարին մէջ քարոզեց Տ. Կիրեղ վրդ. «Յատկ մեզ հաւատս» ընթացնին լրաց. բացարձակ թէ ճարտուն մէջ հոգեպետ ամէն տկարութեան պատճառը հաւատքի պակասն է. քրիստոնեան եթէ զիտակցութիւնը ունենայ ներքին այս իրականութեան, եւ ամէն անգամ կարենայ արթնցնել իր մէջ հաւատքի նոր իրի մը, կրնայ կորուստէ զերձուցանել իր բարոյականը:

● ԲՅ. 31 Դեկտ. — Գերման հրեայ հառագայթազներութեան Բրօքֆ. Հալպէշթրի այցելեց Դեր. Սմբատ Սրբազանի, որ ամիսներ է վեր գարձեալ կը տառապի հիւանդութեան, եւ անհրաժեշտ գտաւ հիւանդանոց փոխադրուիլնը:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Շնորհակալութեամբ կ'արձանագրենք անցեալ 1934 տարւոյ ընթացիկն եղած հետեւեալ բարեպատեակ մուտքերը.

1. Գեր. Տ. Մատթէոս Ս. Եպո. Գայլզհան՝ Ս. Կենդայ տաղ սեղանին համար 3,03 X 1,58 մէր մեծութեամբ մէկ արմ.բաւուր գորգ:
2. Գեր. Տ. Վուսմապուհ Ս. Եպո. Բիպարեան Փարիզէն՝ 1) Պրիմէ խաչի մը մէջ ամփոփուած Ս. Կենդ Փայտի եւ այլ սրբոց մատուցներ, 2) Մէկ վարդապետական լանջախաչ՝ մէշեղը կարմագոյն մեկնով եւ եղբերները բարեւոյ, 3) Ոսկեքամ տրճարեայ մէկ սրբաուփ՝ կախարչիկն վրայ մեկեղբեան ծաղկեմնիկի, 4) Մէկ լեզ սրբայոյս միւսուն՝ երջան-

կայիտեակի Երեմն կարողիզուէ օրհնուած, 5) Մէկ Մատցոց՝ ոսկեգոծ կազմեակ:

3. Տիրա Արմենակ Համբարձու մեան Փարիզէն՝ Մէկ խաչի սկն, մէշեղը Ս. Կենդ Փայտի մատուցնով եւ 23 մարգիտներու բոլորքի արագով, եւ զըրամոսնէ ոսկի մը, որուն վրայ կայ յիշեալ մատուցիկն յիշատակարանը:

4. Լոգ. Տ. Ներսէս վրդ. Թորոսեան՝ մէկ զոյգ արձաքայ բուրձաւ 438 տրմ մանրութեամբ:

5. Միաբան Կարենցի Դէորդ պապա Խարանեան՝ Սուրբ Դերեգմանի զմէքիքն ծածկոց մը՝ զոյգըոյն կերպուցներով:

6. Տիգրանակերտցի այրի Տիկին Լուսիա Պագալեան՝ Մէկ սպիտակ մետաղէ մոմարտի ժապիկ:

7. Տիգրանակերտցի Տիկին Տիրուհի Գարսապղզեան՝ Ս. Գլխաղի զրամ մէկ վարագոյր, կարմիր արլապի վրայ ոսկեթել բանուած:

8. Ալեքսանդր Օրիորդ Երանուհի Եւսմէլեան՝ սարկաւազական չորս ժապիկներու կոպագոյն փէշեր:

9. Մայրաթոյնի հանգ. Կարպեալ Թաշեան՝ Մէկ արձաքայ ձեռագ խաչ, վեց հաս զոյգըոյն հասարակ բարեւոյ:

10. Աղեմսոմարեան Տէր եւ Տիկին Տարոնցի Գարբէլէ եւ Կեոսարցի Մարիանէ Տօթնուսեան՝ Մէկ զոյգ պամենէ մեծ աւստակ 1,67 մէր բարձրութեամբ եւ երեքական մեծ ու քառեկողական փոք մոմախաչներով:

11. Քէօթահայի այրի Տիկին Եպրուհի Փանսեան՝ Մէկ ոսկեքամ արձաքայ ձեռագ խաչ, մէկ կարմիր եւ չորս կանաչ հասարակ բարեւոյ:

12. Ծնունդի Տիրա Սարգիս Ղարակոզեան՝ Սուրբ Գլխաղի համար 2,33 X 1,46 մէր մեծութեամբ մէկ արմ.բաւուր գորգ:

13. Սրբոց Թարգմանչաց Նախակրթարանի 1934 տարւոյ շըջնաւարտ ուսուցիչ՝ Սպիտակ արլապի վրայ ոսկի եւ մետաղ քելեով ինքնաձեռագործ մէկ սիկի մածկոց:

14. Կեոսարցի Տէր եւ Տիկին Կարապետ եւ Խուսուհի Բացարանեան՝ երկու կորփուայ եւ երկու ծածկոց աւագ սեղանին եւ Ս. Գլխաղի, երկու մեծ գարդուկներ Ս. Ասուածամբի պսակներուն եւ 1,74 X 1 մէր մեծութեամբ մէկ զոյգ քանաքի համար:

15. Տիկին Արաքսի Թ. Օշական՝ Մէկ հիմն ձեռագործ աւետարան բուրձի եւ մէկ քոսէ խաչի բուրձ:

16. Գանիայի Տիկին Գայրանէ Շահինեան՝ Մէկ ինքնաձեռագործ Ս. Գերեգմանի ծածկոց:

17. Կ. Պոլսեցի Օրիորդ Նուարդ Թագուրեան՝ Մէկ ինքնաձեռագործ արձաքայ կորփուայ:

18. Տիգրանակերտցի Տիկին Ռօզա Գալեանեան Պերուքէ՝ Մէկ ինքնաձեռագործ ծածկոց Ս. Գլխաղի սեղանին:

19. Գոմախաչի այրի Տիկին Աննա՝ Աղեմսոմարեանի Մէկ սակեղագործ սեղանի ծածկոց:

20. Էվէրէկցի Տիկին Գլխաղի Գանիլեան՝ Մէկ ինքնաձեռագործ ծածկոց աւագ սեղանին:

21. Տիկին Ջիպա Տիգրակերտեան Գանիլեան՝ Մէկ մասանի վերուզէ քարով Ս. Ասուածամբի պսակներին:

- 22. Մարաշցի Տիգրն Սիրանոյշ Նալաեան՝ Մէկ կորփուրայ:
- 23. Կեսարացի Տիգրն Ազապի Տաքէսեան՝ Մէկ ճին ձեռագործ առեարանի բոնիչ:
- 24. Զէյթունցի այբի Տիգրն Մարիամ Փաշայեան՝ Մէկ խաչի բոնիչ եւ մէկ կորփուրայ:
- 25. Մարզուանցի այբի Տիգրն Գարլօ Մարտչլիկ՝ Մէկ խաչի բոնիչ:
- 26. Կարնեցի Տիգրն Եսթեր Զիլինկիբեան՝ Մէկ ինքնաձեռագործ ձիւժ ծածկոց աւագ սեղանին:
- 27. Այնթապցի Տիգրն Նօրիցա Պետրոսեան՝ Երկու ինքնաձեռագործ ծածկոց աւագ սեղանին:
- 28. Օրիորդ Արուսեակ Շալվարճեան Սուսանեմ՝ Երկու ձեռագործ կտր Ս. Ասուածածնի Տաճարին:

29. Տիգրն Ա. Պոյաճեան՝ մէկ քաջ կապոս մետաքս խաչի բոնիչ, ձեռագործ Դպրոցատէ Տիկնաց Կարճարանի սանուեաց:

30. Տիգրանակերացի Օրիորդ Ազնիւ Մաւրառեան՝ Տեառնեղբօր Արուի Ս. Յարութեան պատկերին համար իր ձեռամբ մանր յուլունքներով բոնուած մկ վարագոյր:

31. Քէօթաշիացի Տիգրն Թագուշի Գալեան՝ Մէկ ինքնաձեռագործ սեղանի ծածկոց Ս. Գլխաղբի:

32. Առանցի Տիգրն Տիգրանուշի Քէօշկէրեան՝ երկու ինքնաձեռագործ սեղանի ծածկոց աւագ սեղանին եւ Ս. Գլխաղբին:

Լուսարարական  
ՄԵՍՐՈՊ ԷՊՍ. ՆՇԱՆՆԱ

ԱԹՈՒ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՅ  
Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Մ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՄԻՏԵ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Համաձայն կարգադրութեանց, որոնք մամբանանուած են Ս. Արքուսյա Սիւն Պաշտօնաբերքի ներկայ Յանուար քիւին իբր Յաւելուած հրատարակուած Կանոնագրութեան մէջ, պատիւ ունինք բացուած յայտարարելու «Արքոց Թարգմանչաց — Դուրեան Դրական Մրցանակ»ի երկրորդ երկամեակի Տարեերջանը:

Քեւ ճախորդ երջանէն սեղանի վրայ կան արդէն մրցանակի արժանացած եւ տրամադրելի գործեր, բայց ասիկա արդիւ չենք նկատեր հրաւիրելու որ մասնակցիլ փափաճողները ամենէն ուշը մինչեւ 1936 թուոյ Փետրուար ամսոյ վերջը, իրենց գործերը նամակաւ հանին յղել Ս. Արքուսյա Ամենապատիւ Մրբազան Պատրիարք Հօր, մեկնագրեալները՝ երկուական, իսկ ձեռագիրները մէկ մէկ օրինակ: Այս երկրորդ երկամեայ երջանի համար էւս, ըստ է. յօդուածի նոյն Կանոնագրութեան, մասնակցողները ազատ կը բողունին իրենք ընտրելու իրենց նիւրբ, բաւական է որ Կանոնագրութեան Ե. յօդուածին մէջ նշանակուած ընդհանուր գիծերու երջանակի մէջ լինի այն:

29 Դեկտ. 1934

Ի դիմաց Ուսումնական Խորհրդոյ Ս. Արքուսյա  
Ասեմայցի Բ. Ասեմայցի  
ՍԵՐՈՎԻԷ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ